Ն. 6835

1908 ՅՈՒՆՎԱՐ 31 ԲԷՆՋԵՇՊԹԻ | 1326 ՄՈՒՀԱՐՐԷՄ 10 | 1908 ՓԵՏՐՎԱՐ 13 (ԷՖԻԷՆՋԻ) | ԵՒՐՄԻ ՏԷՕՐՏԻՆՋԻ ՍԷՆԷ

20 ԲԱԼՐԱԿ

ՋԷՐԻՏԷԻ ՇԱՐԳԻՅԷ

20 ԱՌԱ

1877 ՍԷՆԷՍԻՆՏԷ ՏԻԳՐԱՆ ՃԻՎԷԼԷԿԵԱՆ ԹԷՍԻՍ ԻԹՄԻՇ ՏԻՐ

ԲՈԼԻԹԻԳԻՑԷ ՄԻԼԼԻՑԷ ԹԻՒՃԱՌԻՑԷ ՍԱՐՐԱՖԻՑԷ ՎԷ ԻԼՄԻՑԷ.

ԵԷՎՄԻ ԿԱԶԷԹԱ

جريدهٔ شرقيه (١٢٩٣ سنه‌سنده دفتر جومرك تأسيس ايتمشدر) صاحب امتياز : جيوه‌لكيان مائله‌سى

ԱՊՕՆԷ ԳԻՆՔԼԻՐԸ

	12 ԱՄԻՍԷԳ	6 ԱՄԻՍԷԳ	3 ԱՄԻՍԷԳ
ՍՊԱՆՈՅԼ	140 ղ.	70 ղ.	40 ղ.
ԹԱՇԻՐԱ	150 »	80 »	45 »
ՄԷՄ. ԵՎ ՆԵՊԱԼ	32 ֆր.	17 ֆր.	10 ֆր.

Մեկ օրինակը 20 ղուշան

OJERIDEI-CHARKIE
20. Avenue de la Sublime Porte
Fondé en 1877

ԻԼԱՆԱՔ ԳԻՆՔԼԻՐԸ

Լիւսնի, Ջնջի, վէ Յունիսի սահիպէ ղրշ. 5
Կէս-նի սահիպէ սաքիրը » 3

Իսարէխանէսի Սիրանպօլսա Գոպը Ալի Հատէսինէ նումէր. 20 Ճիվէլէկեան մաթպասանսա սաբ։ Կազէթա խսարէսինէ այս մէվսում հաղգընա կազէթանըն սահիպ վէ միւտիրի ՅԱԿՈԲ Տ. ՃԻՎԷԼԷԿԵԱՆ միւրատաք օլունա։
Մէվսումը նափիյա սաիր պէնալէր մէհհանէն գապալ օլունմագ վէ սէրմ օլունմայան եվրագ իսսէ օլունմայմագ։

ԵԷՅԻՆԹԻ ԷՀՎԷՆԼԻԿԻ

Ֆրանսը կազէթաւորընսան պիրիսի չու կիւնլերտէ եէյրնիթրնին ֆէյսթընսան զանս իթմիշ տիր։ Իրի սէնէսէն պէրու Ֆրանսասա պիւիւմլէ եէյրնիթի ֆէյսթիւորը երբէսէլմիշ տիր։ Ուն, չէքէր, չօգալթա, սիւս, եքմէք, թէրէ հաղը, եթ, սեպզեվաթ վէ մէյվէ կիպի մեեքիւլթասան ուսումընն ֆէյսթիւորընսա 100ա 20 բասասէրնա թէրքագը հասրլ օլմուշ սաբ։ Շու թէրսզեզլի ֆէյսթընն սիւլէրը պիւսանէսինա օլսա թէսէրրութը չայանը տըգթ սաբ։ Մալիսմ սիր քի, հեր սիւէրնին պիւսանէսիր գազանընլյա սիւթենասիպ պիր հալտէ պուլընսաբրմագ լազմ կէլիր։ Պիր սիւէնին մէսաբիթի պուսասէրնի երբքսէլթմէզտէն եվվէլ, պիր մէսաբիթի գաբշբլայանմագ եէնի վարիսաթ պուլմագ իգթիզա իսսէ։ Հալ պու-քի, թէրնսասա եէյնիթի ֆէյսթը երբքսէլէրէք մէսաբիթի սրթմասը բսքանը կիւնէն կիւնէ զիյատէլէրկի հալտէ, պու ֆազլա մէսաբիթի գաբշբլամագ իչիւն, վարիսաթը սրթմասը բսքանը պուլընմայոր իսիր։ Պիր հալատ քի էհվէնճէ թէէմիրը մաիչէթ չաբէսի պուլընմայանմագ վէ չիմտիյէ գատար իթթիհազ իսիվիր պուլընան թարզը մաիչէթ սէյիչսիրիվէյէճէք օլուրսա, Ֆրանսասա կէչինմէք մէհէլէսինին սոն տէրէճէ կիւճլեշէճէկի թախմին օլունըյոր։

Ինչք չու թախմին էրպապը իսիթասը չիմտիսէն չաբէլէր սիւչիւնմէկէ սեվզ իթմիշ տիր։ Պու չաբէլէսէն պիրիսի տէ՝ խաղա հեր հալտէ պահալրյամալ օլան էթ կիպի եէյնիթիսէն իսէ, սեպզեվաթ վէ մէյվէ կիպի ֆէյսթիւորը օլսուգմա էհվէն պուլընան չէյլերի, էսասը մէեքիւլթի իթթիհազ իթմէլէրինի թավսիյէ էյլեմեք տիր։

Պու կիւն հալընը բիրինճ վէ պալըգ իլէ թէայիւշ իսէն Զինլիլեր իլէ սրքի խուրմա իլէ կէչինէն գավմար՝ սրճագ մէմլեքէթլեր իսթիսնա իսիլեճէք օլուրսա, սիր մէմլիքաէ ումումիյէթլի էթլերին մէտաբը հայաթ սայլրագը կէօրիւյոր։ Հալ պու-քի, էթին վահիսը հարարէթի մաթլուպ տերեճէսէ օլմասընը ֆէնենէն սապիթ օլմուշ սաբ։ Պու վահիսը հարարէթի իսէ, ինսանըն գուվվէի պէտէնիյէսինի վէ ահվալը սրհհիյէսինի հեր զէման պիր հալը միւքեմմելիյէթսէ պուլընսաբրմայը թէէմին իսէմէգ։ Պունըն իչիւն վիճուտասա գուվվէթ վէ հայաթըն իսասէսինէ սեպեպ օլանագ վահիսը հարարէթի մրգասաբը միւնասէպէթսէ պուլընսաբրմագ իւզրե, ինսան էթ իլէ պէրապէր տիկեր եէմեքլերի տե եէմեկէ մեճբուր պուլունըյոր։

Շու սուրէթլէ էթին հայաթ վէ գուվվէթ իսասէսի իչիւն պիր իհթիյաճը զարուրի վէ գաթի հիւքմ վէ գուվվէթինի հալ օլասուղը վէ էթի զայէթ ազ եէյերէք մուհափազալի գուվվէթը պէտէն իչիւն լազըմ օլան մուղասսամ մասասլերը՝ էթէ նազարէն պիլինսպէ էհվէն ֆէյսթիւը պուլընան չէյլերը մէյմանընան ինթիսապ իթմէք միւմքին օլաճաղը անլաշըլընճա չիմտիքի թարզը մաիչէթի սրհհէթը պէչէրիյէյէ պիր կէօնա մազարրաթ վերմէյէճէք սուրէթատ տէյիչսիրմէք գապալ օլաճաղը թէհգուգ իսսէ։

Պիր զէմանսան պէրու Եվրօբասա պիր թագըմ խալգ էն սաղլամ վէ հըֆզիսսրհհէ գավսիսնէ էն մուվափազ ղըսալարը նէպաթիսա պուլընարը պիւլընարը ֆիքրինի իլիթզամ իլէ, մէվսումը մուղասսիյէի պէչէրիյէնին մահսուլաթը արզիյէյէ հաս իսիլմէսինէ թարափսաբ օլմուշլար սաբ։ Բէնսիլերինին մէսլէք ու էֆգարլարը պէյնէլխալգ թասմիմ իթմէք իւզրե պիր չագ էհսանիթը նէշրիյէյէ թէվսիսլ իթմիշլէր տիր։ Պու պապտէքի նէշրիյաթը թէէսիրլէ պազը ասամլարը սրբի հուպուպաթ վէ նէպաթաթ իլէ թէէմին մահիչէթ էյլեսէք մէսլէքինի իսիթխար վէ իլթիզամ էյլեսիրքլերի կէօրիւյոսա տա, պունլար հէր հալտէ պիր ազալմէյէթը քիւլմէյէ հալինսէ գալմագատան գուրթուլամմըշլար սաբ։ Էֆիրատը պէչէրիյէթին էքսերիյէթը մութագայա եազը պիր գբսմը էլսա խալի սարլարտան պէրի մէրի վէ մութաթխըզ օլան ուսուլը գատիմի թէղասասիյի գապալ իթմիշլէր տիր։

Պունլար իլթիզամ էյլեսիքլերի մէսլէք վէ գավսիսին պէյնէլխալգ թէամմիմի բէք ազը օլաուղընը կէօրինճէ, պունը սիրսրթլանսրմագ մազսէսիյէ չիմտի եէնր պիր մէսլէք իսիթիսապ էյլեսիր տիր։ Մէվսումը մուղասսիյէի պէչէրիյէյի սրբի հուպուպաթ վէ նէպաթաթսան ինթիսապ իթմէք ֆէվսիյտը սըհհիյէսէն պաշգա, թէհվինը մէսաբիի կիպի մէնափիի իգթիսատիյէյի տե միսալ էլզիմ օլաճաղընը պէյան իլէ էվրօբանըն հեր մէմլեքէթինսէ լեվզմը զարուրիյէի մուղասսիյէնին ֆիյթլարը կիւնտէն կիւնէ արթմագատա օլուուղը չու զէմանսա, մէսաբիֆին ազալմասընա խրամէթ իսէճէկի իչիւն եանընը հուպուպաթ վէ նէպաթաթ իլէ թէղասսան ուսուլինի՝ էթ իլէ թէղասսան ուսուլը գատիմէսինէ թէրճիհէն, ճէմլէյէ գապալ իթտիրմէք իչիւն սարֆը մէսրֆ պաշլամըշլար սաբ։

Ինսանլարը էթ եէմեկէ իպթիլարը պիր զարուրէթը սրհհիյէսէ՞ մի, եօքսա պիր կէօրէնէքտէ՞ մի իլէրի կէլիրկենի թէդրիճ իթմէք տե լազըմէտէն տիր։

Ալէմատ բէք ազ էթ եէյէն վէ էսասը մէեքիւլթլարընը բիրինճ կիպի հուպուպաթա հաս իսէն Զինլիլերտէ, ազվամը սարիրէյէ նազարէն, թէպէտիւլթը սըհհիյէյէ թէսատիւֆ օլունմագատան պաշգա պիր գավմըն պէրէքէթը թէնսիսլի պուլընարը տա կէօրիւլիյոր։ Շու հալտէ սեպզեվաթ վէ հուպուպաթ կիպի չէյլերի էսասը մէեքիւլթ իթթիհազ իթմէքտէ պիր կէօնա մազարրաթ օլմագ լազըմ կէլիյոր. Ֆիլհագիգա ինսանլարընն հուպուպաթ վէ սեպզեվաթ իլէ մէյվէլերտէ պուլընարընը մէվսումը սիւրքիյէ իլէ մէվսումը նէշրիյէնին էմալինի մէեքիւլթը սարիրէտէ պուլմագ միւմքին սեյիլ տիր, սիւտ վէ եումուրթա տախի մէվսումը միւհիմմէթ ըղտայէ մէյանընտա մուհիմ պիր մէվզուը հաղ պուլընմագտա իսէլեր տէ, պունլար հուպուպաթ իլէ գուրու վէ եաշ մէյվէ վէ սեպզելերե գէյսա օլունմազլար։ Պեսիլք չհհրլերտէ սաթրլան սիւտլեր սելեեբատ լեվզմը հըֆզիսսրհհէնն սրբ օլմագ տեբէհնէտ գարբլարընընը պուլունընը։ Եումուրթալարընա տա էն զիյատ մուվափազը հըֆզիսսրհհէ օլմագ լազըմ կէլէն թազելերինի պուլմագ դայէթ սիւչքլ տիր։ Հալպու-քի սեպզե վէ մէյվէ կիպի էյլեսիրին նէ եաշ վէ նէ տէ գուրարընը սիւտ կիպի գարբլարընընա սաթմագ սուհուլթլէ մրմքին օլուր էյլեսրեն տէյիլ տիր։

Գուրբանընը սեպզե վէ մէյվէլերէն բէք չօղ սաբ քի, սեպզերբէ սազլանմագ օլսա տա, երնէ մահիյթը ղըսալիյէսինէ զեբրեճէ խալել կէլմէզ։ Պու ֆէքիրիյէթ մուհիմ պիր փաթաեէն իսթիհսալ օլունընգատան ազ պիր միւատեթ սոնրա, չիւրիւմէք իսթիատը պուլունան պիր չէյ սաթրնը վէ միւչթեբիեն հեր էքսիր իչիւն տէ մուհիպը միւչքիլթ օլուր. գուրբանը հեր տիրլիս. չիրիմէք իսթիատընան խալի պուլանան սեպզե վէ մէյվէլերի թեսարիք իսէն պրբատամ իչիւն, պունլարը սոն բարշասընա գատար իսթիհլիք իսինճէյէ տեյին մրգատար վէ քեմիյէթլերինէ նօգսան սրբզ օլմասընընը կէօրմէք՝ իգթիսատ վէ թասարրուֆ նօգթան նազարընսան տա մուհիմ սիր։ Էթլերին նէվզերընէ կելենճէ, շիւպհէսիզ պու կիպի մէզիյէթլերտէն թէմամյան սրե տիր։ Ցագաթ պէյիւք չհերլերտէ սաթրլան սիւտլեր սելեեբատ լեվզմը իչիւն պուլընան ինսանլար հեր նասրլսա էթլերի հեր չէյ թերճիհեն էսասը թազատան իթթիհազ իթմիշ օլսուգլարընսան, սեպզե վէ մէյվէ կիպի մեեքիւլթլէն հեր տիրլիս փաթտելերինի հեր կրն պիր չօգ մէգամար վէ բիսուլելեր նէշր իսիվմէքլէ պերապէր, երնէ խալը էսկի իթխյասլարընսան տեսնսիրմէք միւքին օլամյաճաղը թէհգուգ իթմէքտէ տիր։

ՔԻՒՉԻՒՐ ՖԱՆԹԻԶԻԷՐ

ՄԱՏԱՄԸՆ ՇԱԲԳԱՍԸ

Գատընլարըմզ բէք կիւզել պիւիւրեր քի՝ մատալար զէվզը սելիմտէն (ճաշակ), արզուի զաթիէն զիյատ՝ պիր արիկերնէ իսիթիսալ մահսուլը տըր։ Պիր սէնէ տեվամ իսէն պիր մատա կէօսթերիլեպիլիր մի. պու կիւն պահագալարը — էլտիվէն կիպի — սրվայա սրվայա բանթալօնը բաշալարընա կիչիրերէք տիւտիւք կիպի մէյատա չէգան պիր Բարիզ չիգի, եարբն իքի պահաղա պիւլ պալ կէլէն կէնէր, ղայեթ կէնէր պիր բանթալօնը զէվգինե մուվափազ պուլուր. եէլեք, բալթօ, ճաքէթ տէ պէյլե տիր։ Հէր սէնէ մատալարը տեյիչիր։

Էվրօբանընն հէման հեր թարափընտա գատընն շաբգալարընընն հեր սէնէ չէքիր սեյիչիկի մալիմ տիր։ Նեմամ տէ էթրաֆը տիր — լամպա ապաժուրը կիպի — էնի, աշաղա տօղրու մէյիսի, վէ Թէբէլերի պիր գուճագ սիյահ եարխա տիկեր բէնկտ օլան դուշ թիյլերինէ պիր պաղէյէ պենզեյէն չաբգալար մատա տըր։ Պու չաբգալարընն եասբլ մատա օլաուղընը պիլի՞միսինիզ, խայրը, իշթե պու մատա թօհաֆ պիր թէհատիւֆ մտհուլը տըր։

Մատամ Ֆուլիտօր, Բարիզի, տայմա շէք վէ զարբի կիյինիր, տայմա սոն մատա գէյարթէլէ կեզեր զարբի պիր գաբան տըր։ Պիր հալտէ քի՝ գաճա Բարիզտէ մատամ Ֆուլիտօր չէգուէգատա նիմանէ օլարագ կէօսթերիլիր։ Մատամընն առաջ թօրամասը, էլպիսե կիյմէսի, չաբգալարը սուաթելէտտէ, գիյաֆեթլերտե հայրեթլերէ թագալը օլունը, բարմագը կէօսթերիլիր, խիւլասա մատամընն զէվգը սելիմի Բարիզտե բէք չօղ քիմսելերէ միսալ օլապիլիր։ Պու զարքի մատամ նեշելի օլմագատա պերապէր նամուսը, հայսիյեթ բերվեր, գօճասընա մրլթի պիր գաբան տըր։ Անճագ պիր գուսուրը վար սա, օ տա տայմա վագթընը կիյափեթլերտե, սուաբելերտե, պալալատա, թէաթրօլարտա, խիւլասա զէվգ ու սէֆա ալմէրինտե կէչիրմէսը տիր։

Մ. Ֆուլիտօր կերչի գաբըսընընն մատա մերագընսան մատատէթն միւթէսիր օլմագատա իսէ տէ, զենկին օլուուղը իչիւն պուրալարը բէք տէ տիչիհմէզ, անը միւթէսիր իսէն չէյ գաբըսընընն կեգկինճելիկի, սիրթիւելիկի տիր. ասնն պիր տիլե գատընը օլմագ գապիլիյէթինտե օլմամասը տըր։

Իշթե պու ճիհեթտեն գարը գօճա տարընտա միւնազաա, իսթիլաֆ եքսիք օլմազ։ Պիր կիւն Մ. Ֆուլիտօր իչ օտասընտա եազը եազմագա մէշղուլ իսի.

—Սըրգաթա խանէնէզին էֆրատընսան պիրիսի թարափընտան իսթիսար խիլմէմիշ օլաուղընա էմինմիսինիզ։

—Դաթիէն էմին իմ։

—Անախթարընընը տայմա քէնարինիզ մը հրֆզ իտեբանինիզ։

—Անախթարընը տայմա ճէպիմտե թաշըր իսիմ. ճէպիմտէն չըգարընընտա, եարթագ օտամտաքի եազընանէ-նին կէօզիւնտե զար իսիմ։

—Սըրգաթը վուգու պուլարը կէճէ անախթար նէրէտե իսի։

—Եազընանէմին կէօզիւնտե։

—Օ հալտե...։

—Միւսատե իսինիզ, պէնիմ գատամ կիպի պիր գատա իչիւն անախթարը հիչ հիւքմի եօգ. գատանը իւսթիւնտե իւզերլերի եազընը պէչ տիյմէ վար. եվվէլ պու տիյմէլերին եազընընը եէրլի եէրինէ կէթիրմէլի քի, սանտըգ աշըլսըն. պու սուրէթլէ պէյքի անախթարարզ աշըլըր. ամմա, տիկեր թէրթիպ իճրա իսիլմէզ իսէ, եազընը անախթար իլէ աշըլմազ։

—Օ եազընընը եէրլի եէրինէ կէթիրմէք տէրէնիզ, պիր քէլիմէ թէրթիպ իթմէք տիմէք օլամագ. պու քէլիմէնին նէ օլուուղընը քիմսեյէ սեյլէմմիշսինիզ։

—Դաթիէն էմին իմ։

—Անախթարընընը տայմա քէնարինիզ մը հրֆզ իտեբանինիզ։

—Անախթարընը տայմա ճէպիմտե թաշըր իսիմ. ճէպիմտէն չըգարընընտա, եարթագ օտամտաքի եազընանէ-նին կէօզիւնտե զար իսիմ։

—Սըրգաթը վուգու պուլարը կէճէ անախթար նէրէտե իսի։

—Եազընանէմին կէօզիւնտե։

—Օ հալտե...։

—Միւսատե իսինիզ, պէնիմ գատամ կիպի պիր գատա իչիւն անախթարը հիչ հիւքմի եօգ. գատանը իւսթիւնտե իւզերլերի եազընը պէչ տիյմէ վար. եվվէլ պու տիյմէլերին եազընընը եէրլի եէրինէ կէթիրմէլի քի, սանտըգ աշըլսըն. պու սուրէթլէ պէյքի անախթարարզ աշըլըր. ամմա, տիկեր թէրթիպ իճրա իսիլմէզ իսէ, եազընը անախթար իլէ աշըլմազ։

—Օ եազընընը եէրլի եէրինէ կէթիրմէք տէրէնիզ, պիր քէլիմէ թէրթիպ իթմէք տիմէք օլամագ. պու քէլիմէնին նէ օլուուղընը քիմսեյէ սեյլէմմիշսինիզ։

—Հիչ պիր քիմսեյէ. հարթա պազէն օրթաալար տախի ճէվապտան ամէզ գալապիլիր իսիմ. չիւնքի Բրօսբէր իսթէսիյի զէման քէլիմէյի տեյիչթիրիր, պանա տա մալիմաթ վերիր իսի. պէն տէ էքսերիա ունուիթը իսիմ։

—Սըրգաթ կիւնիւ ունուիթմը՞ մը իտինիզ։

—Ունուիթմամըշ իսիմ, չիւնքի իլգ կիւնիւ թէպտիլ իսիլմիշ իսի. հարթա սոն քէլիմէնին ամայիպկիի նազարը ալգգաթըմը ճէլգ իթտի։

—Նէ՞ իսի օ քէլիմէ։

—Ժիբսի. Ժ. Ի. Բ. Ս. Ի.։

Մ. Բաթրիժան տախի պու քէլիմէյի իշարէթ իթտի։

—Սըրգաթը իլգ ագշամը էվա՞ մի իտինիզ։

—Այր, սօսթլարըմտան պիրիսինէ թատամ տավէթլի իսիմ. թատամտան սօնրա խայլի վագթ օթուրտում. սաաթ պիրտե էվվալտէթիմտե, զէվճէմ եաթմըշ իսի. պէն տէ տէրհալ եաթարամ։

—Սանտըղընընտա նէ գատար մէվճուտ օլաուղընը պի՞լմէյոր մը իտինիզ։

—Գիլմէյորամ։ Վէրմիշ օլաուղըմ թալիմաթա կէօրէ, սանտըգտա ճիւղ պիր մէպլաղ պուլընմագ լազըմ կէլիր իսի։ Գու ճիհէթի բոլիս գօմիսերէնէ ուճընատ տուրան լամպայա տօղրու խլերլեյէրեք,

—Եա, էյլէ՞ մի, բէք ալէա, սիզ պէլիբսիկնիզ... օ հալտե լամպանընգլա ապաժուրընը ալմամա միւսատե իսէրսինիզ զանն իսէրիմ։

Լամպանընն իւզերինէն ապաժուրը ալաբգատան սոնրա, էլինտե տեօշէմեէրին թազլարընը ալմագա մախսուս խորոզ թիյլերինէն եարբլարմշ վէ եելբազ թուրմանի ալան օտա խըսմէթ-ճիսինէ խիթապէն.

—Ֆլօր, չու էլինտէքի թիյլիւ եելբազէյի պանա վէր։

Միւսիւ՝ մատամն նէ եարամաղընը անլամագ իչիւն, հայրեթլէ ատնատաբնա եաղանմըշ պազլյոր. օտա խըսմէթճիսի տէ գաբանընն տըշարբընսան չէգիլէրեք, հայրեթլէ մատամը սիւգիւյոր իսի։

Մատամ Ֆուլիտօր եելբազէնին իւզերինէքի սկյահ բարլագ խորոս թիյլերինի գօբարաը. պունլարտան թէէքիլ եյլեսիկի պիր տեմէթի ապաժուրընն թէրսինէ զարբի պիր սուրէթլէ եելբեզիրերեք, խսելերէք իւլչարիրսա. չիմտի չու ապաժուրլա պունլարտան լարթի պիր չապգա վիճուտէ կէմիբ իսի։ Ակնանընն էօնիւնէ կէչի. պու նէվզուհուր չապգայը պաշընա կիյտի. զէվճինէ խիթապէն,

—Նասը՞լ, պէյենանէ՞զմի, ազիզիմ... զանն իսէրիմ բէք լարթի պիր չապգա օլաու։

Միւսիւ հայրեթլէ,

—Նէ՞ եարամըն, մատամ...։

—Կիւզել պիր չապգա... միւսատաէնիզէ կիսյորըմ. սաաթ 7ա ավտէր իսէրիմ...։

—Կիսյորսընըզ հա՞...։

—Շիւպհէսիզ... եկէր տիւն էլպէսյի ալտընըմ մազազատան հիսապ բուսուլաը կէլիրսէ, լարթիքն պէտէլիսի թէսիկյէ իսէրսինիզ...։

Մատամ՝ Մ. Ֆուլիտօրը հայրեթլէր իշինատ պրազարագ, գաբանը սիւրթլա գաբատը, օտատան չէգաը։

Մատամ սօգագատան ավտէթ իթտիկի վագթի տօղրու գօճասընընն օտասընա կելմիշ վէ նէշէլի պիր թավք իլէ,

—Պոնժուր, տօսթում... պու կիւն պանա, եալընըզ պանա տէյիլ, պիւթիւն մատա մունթէսիպլերինէ բէք զիյատ խըսմէթ իթտինիզ, տիզէ պէլիսատա թէշէքքիրէ պօրնէյյամ։

—Նէ՞ տէմէք իսթէյյորսընըզ։

—Սիզին ապաժուր չապգայը պու կիւն գօնթէս տը Լաբատար կէօրտիւ, բէք պէյենտի, եարբն այնընը ըսմարլյամաղընը սեյլէտի, եկէր գօնթէս օ պիր ագշամ վերէճէկի սուարէտ պու ապաժուր չապգայը կիյերտ, պիր հաֆթա սոնրա, պիւթիւն Բարիզտէ պու նէվ չապգալարըն մատա օլաճաղը չիւպհէսիզ տիր։ Պէն տէ գօնթէսի՝ զիյաֆեթինտե կիյմէք իւզրէ պիր ապաժուր չապգա ըսմարլատամ... մէրգագ իթմէ, գապալը աէյիլ, տօսթըմ...։

)(18)(

113

ՆՕՄԷՐՕԼԸ ԷՎՐԱԳ

ՄԻՒԹԷՐՃԻՄԻ

ԱԼԻՔ ԷՖԷԼՆՏԻ

Մ. Անտրէ Ֆօվիլ՝ քէնտի խսարէխանէսինէ ատանընգեաբընա գաբշը օլապիլմէյի գատար հիւսնի նիյէթ կէօս թէրմիշ օլուուղը հալտէ, միւթանթիգին սեսանը ֆէվզելատէ պիր հիսաէթլէ օտասընա ֆէվզելատ պիր հիսատան տահա զիյատ ագիա մէյլ իսէրքէն, Անտրէ Ֆօվիլ տահա զիյատ ինթիզամ ալմագ սեվտասընա տիւշմիւշ իսի։

Ուսուլէն վուգու պուլան իսթիվապթ իսթամ պուլուր պուլմազ, Բրօսբէրի իթհամ իթմէք իչիւն տուրմագսըզը սեյլէնտի. օ գատար թէմավուզ իթտի քի, միւսթանթիգ սիւքիթ իթմէքինի թէնպիհէ մեճպուր օլատ։

—Անէլէ իթմէյինիզ, սըրա իլէ կիտելիմ. չիմտիլիք եալընը սիւվալլէրքիմէ ճէվապ վերմէնիզի ըէճա իսէրիմ. սանտըզքեաբընըզը իսթիգամէթինտէն չիւպհէնիզ վա՞ մը իսի։

—Շիւպհէմ եօգ իսի. մամաֆիհէ, թէլաշ իսէճէք պիր չօգ սեպեպլեր վար իսի։

—Նէ՞ կիպի։

—Սանտըզքեաբըմ Մ. Գէրթօվի զուսմար օյնար իսի. կէճէ սապահլարա գատար պագարա մատասընան այբըլմազ իսի։ Պանգանընն միւչթէրիլերինտէն օլան Մ. Դլամերան իլէ պու տէֆա օյուն էանասընտա թուրթուշմըշլար. վուգուաթ պիր գատընընն խանէսինտե պաշլամըշ վէ զապրթայա գատար աքսիթմիշ։

—Պէօյլէ պիր ատամա սանտըզընըզ թէլիմ իթմէք բէք պէօյիւք պիր իհթիյաճը օլաուղընը մէսլէքի հիչ պիր սեպեպ իսնատ իսա՞մէյօրմըսընընը։

—Հիչ պիր սեպեպ կէօրէմէյօրըմ։ Մ. Բաուլ տը Լաֆօր նամընտա պիզիմ եվտ թանըմըշ օլաուղը պիր տէլիգանընընն իդիպլարընա գաբրլմըշ տըր տէյու տուրույօրըմ։

—Յա՞. օ տէլիգանընը քի՞մ տիր։

—Զեվճէմին ազբապասընան տըր. ագբաբ, Թերպիկէլի, պիրազ սէֆիհ, վէ փագաթ սէֆահէթինէ քիփայէթ իտեճէք գատար զէնկին խոշ պիր տէլիգանընը տըր։

Գունընը պէրապէր եէկենիմ Մատալեճ ազբէ օլաուղընա շիւպհէմ գալմամըշ իսի։

—Ամապա Մ. Գէրթօվի պու մէյլը աշըգանէ նէթիճէսի օլարա՞գ մը ուզագ տավրանմաղա գարար վերմիշ տիր։

—Սլամագ, չիւնքի եկեր Մատալեճ իւլ էգզիվամա միւսատե թալէպ իթմիշ օլսա իսի, մէմնունէն մուվափագաթ իսէճէքտիմ. հարթա տօղրուսը պէօյլե պիր Թէքիրիճ տե ինթիզար իտիյօրսաք։ Եեկենիմ քէնտիսի իչիւն պէօյիւք պիր գըսմէթ իսի. Փէվզելատե տիլպէր օլաուղը չէօյլե տուրսուն, եարբմ մլեօն տա սէրվէթի վար սաբ։

—Նու հալտէ սանտըզքեարընն իթթիխազ իթմիշ օլաուղը մէսլէքի հիչ պիր սէպեպէ իսնատ իսա՞մէյօրմըսընը։

—Հիչ պիր սեպեպ կէօրէմէյօրըմ։ Մ. Բաուլ տը Լաֆօր նամընտա պիզիմ եվտ թանըմըշ օլաուղը պիր տէլիգանընընն իդիպլարընա գաբրլմըշ տըր տէյու տուրույօրըմ։

—Յա՞. օ տէլիգանընը քի՞մ տիր։

—Զեվճէմին ազբապասընան տըր. ագբաբ, Թերպիկէլի, պիրազ սէֆիհ, վէ փագաթ սէֆահէթինէ քիփայէթ իտեճէք գատար զէնկին խոշ պիր տէլիգանընը տըր։

—Սըրգաթա խանէնէզին էֆրատընսան պիրիսի թարափընտան իսթիսար խիլմէմիշ օլաուղընա էմինմիսինիզ։

—Դաթիէն էմին իմ։

—Անախթարընընը տայմա քէնարինիզ մը հրֆզ իտեբանինիզ։

—Անախթարընը տայմա ճէպիմտե թաշըր իսիմ. ճէպիմտէն չըգարընընտա, եարթագ օտամտաքի եազընանէ-նին կէօզիւնտե զար իսիմ։

—Սըրգաթ կիւնիւ ունուիթմը՞ մը իտինիզ։

—Ունուիթմամըշ իսիմ, չիւնքի իլգ կիւնիւ թէպտիլ իսիլմիշ իսի. հարթա սոն քէլիմէնին ամայիպկիի նազարը ալգգաթըմը ճէլգ իթտի։

—Նէ՞ իսի օ քէլիմէ։

—Ժիբսի. Ժ. Ի. Բ. Ս. Ի.։

Մ. Բաթրիժան տախի պու քէլիմէյի իշարէթ իթտի։

—Սըրգաթը իլգ ագշամը էվա՞ մի իտինիզ։

—Այր, սօսթլարըմտան պիրիսինէ թատամ տավէթլի իսիմ. թատամտան սօնրա խայլի վագթ օթուրտում. սաաթ պիրտե էվվալտէթիմտե, զէվճէմ եաթմըշ իսի. պէն տէ տէրհալ եաթարամ։

—Սանտըղընընտա նէ գատար մէվճուտ օլաուղընը պի՞լմէյոր մը իտինիզ։

—Գիլմէյորամ։ Վէրմիշ օլաուղըմ թալիմաթա կէօրէ, սանտըգտա ճիւղ պիր մէպլաղ պուլընմագ լազըմ կէլիր իսի։ Գու ճիհէթի բոլիս գօմիսերէնէ ուճընատ տուրան լամպայա տօղրու խլերլեյէրեք,

—Եա, էյլէ՞ մի, բէք ալէա, սիզ պէլիբսիկնիզ... օ հալտե լամպանընգլա ապաժուրընը ալմամա միւսատե իսէրսինիզ զանն իսէրիմ։

Լամպանընն իւզերինէն ապաժուրը ալաբգատան սոնրա, էլինտե տեօշէմեէրին թազլարընը ալմագա մախսուս խորոզ թիյլերինէն եարբլարմշ վէ եելբազ թուրմանի ալան օտա խըսմէթճիսինէ խիթապէն.

—Ֆլօր, չու էլինտէքի թիյլիւ եելբազէյի պանա վէր։

Միւսիւ՝ մատամն նէ եարամաղընը անլամագ իչիւն, հայրեթլէ ատնատաբնա եաղանմըշ պազլյոր. օտա խըսմէթճիսի տէ գաբանընն տըշարբընսան չէգիլէրեք, հայրեթլէ մատամը սիւգիւյոր իսի։

Մատամ Ֆուլիտօր եելբազէնին իւզերինէքի սկյահ բարլագ խորոս թիյլերինի գօբարաը. պունլարտան թէէքիլ եյլեսիկի պիր տեմէթի ապաժուրընն թէրսինէ զարբի պիր սուրէթլէ եելբեզիրերեք, խսելերէք իւլչարիրսա. չիմտի չու ապաժուրլա պունլարտան լարթի պիր չապգա վիճուտէ կէմիբ իսի։ Ակնանընն էօնիւնէ կէչի. պու նէվզուհուր չապգայը պաշընա կիյտի. զէվճինէ խիթապէն,

—Նասը՞լ, պէյենանէ՞զմի, ազիզիմ... զանն իսէրիմ բէք լարթի պիր չապգա օլաու։

Միւսիւ հայրեթլէ,

—Նէ՞ եարամըն, մատամ...։

—Կիւզել պիր չապգա... միւսատաէնիզէ կիսյորըմ. սաաթ 7ա ավտէր իսէրիմ...։

—Կիսյորսընըզ հա՞...։

—Շիւպհէսիզ... եկէր տիւն էլպէսյի ալտընըմ մազազատան հիսապ բուսուլաը կէլիրսէ, լարթիքն պէտէլիսի թէսիկյէ իսէրսինիզ...։

Մատամ՝ Մ. Ֆուլիտօրը հայրեթլէր իշինատ պրազարագ, գաբանը սիւրթլա գաբատը, օտատան չէգաը։

Մատամ սօգագատան ավտէթ իթտիկի վագթի տօղրու գօճասընընն օտասընա կելմիշ վէ նէշէլի պիր թավք իլէ,

—Պոնժուր, տօսթում... պու կիւն պանա, եալընըզ պանա տէյիլ, պիւթիւն մատա մունթէսիպլերինէ բէք զիյատ խըսմէթ իթտինիզ, տիզէ պէլիսատա թէշէքքիրէ պօրնէյյամ։

—Նէ՞ տէմէք իսթէյյորսընըզ։

—Սիզին ապաժուր չապգայը պու կիւն գօնթէս տը Լաբատար կէօրտիւ, բէք պէյենտի, եարբն այնընը ըսմարլյամաղընը սեյլէտի, եկէր գօնթէս օ պիր ագշամ վերէճէկի սուարէտ պու ապաժուր չապգայը կիյերտ, պիր հաֆթա սոնրա, պիւթիւն Բարիզտէ պու նէվ չապգալարըն մատա օլաճաղը չիւպհէսիզ տիր։ Պէն տէ գօնթէսի՝ զիյաֆեթինտե կիյմէք իւզրէ պիր ապաժուր չապգա ըսմարլատամ... մէրգագ իթմէ, գապալը աէյիլ, տօսթըմ...։

—Հիչ պիր քիմսեյէ. հարթա պազէն օրթաալար տախի ճէվապտան ամէզ գալապիլիր իսիմ. չիւնքի Բրօսբէր իսթէսիյի զէման քէլիմէյի տեյիչթիրիր, պանա տա մալիմաթ վերիր իսի. պէն տէ էքսերիա ունուիթը իսիմ։

—Սըրգաթ կիւնիւ ունուիթմը՞ մը իտինիզ։

—Ունուիթմամըշ իսիմ, չիւնքի իլգ կիւնիւ թէպտիլ իսիլմիշ իսի. հարթա սոն քէլիմէնին ամայիպկիի նազարը ալգգաթըմը ճէլգ իթտի։

—Նէ՞ իսի օ քէլիմէ։

—Ժիբսի. Ժ. Ի. Բ. Ս. Ի.։

Մ. Բաթրիժան տախի պու քէլիմէյի իշարէթ իթտի։

—Սըրգաթը իլգ ագշամը էվա՞ մի իտինիզ։

—Այր, սօսթլարըմտան պիրիսինէ թատամ տավէթլի իսիմ. թատամտան սօնրա խայլի վագթ օթուրտում. սաաթ պիրտե էվվալտէթիմտե, զէվճէմ եաթմըշ իսի. պէն տէ տէրհալ եաթարամ։

—Սանտըղընընտա նէ գատար մէվճուտ օլաուղընը պի՞լմէյոր մը իտինիզ։

—Գիլմէյորամ։ Վէրմիշ օլաուղըմ թալիմաթա կէօրէ, սանտըգտա ճիւղ պիր մէպլաղ պուլընմագ լազըմ կէլիր իսի։ Գու ճիհէթի բոլիս գօմիսերէնէ

—Ամ, էյլէ՞ մի, բէք ալէա, սիզ պէլիբսիկնիզ... օ հալտե լ

ԽԱՐԻՃԻՑԷ

ՏԻՎԼԷԹԼԷՐԻՆ ՏԷՆՆՋ ԳՈՒՎԼԷԹԻ

Ցրանոբզ կոգէթալարբնան պէրի տէվլէթլէրտէն պագբլարբնէն հարպ սէֆիններէրի հագգրնաա չէոյլէ պէր սթաթիգ նէբր իսիյոր.

Պուհնան 10 սէնէ էվվել եանի 1897 ասնընաա ուփագ թէֆէք սէֆիներէր նազարը չթիպարա ալընմայարագ չու սուրէթլէ թէրթիպ իսիյոր իսի.

	Զբրհլը	Զբրհլը	Թօրբիտա գրուագէօր
Ինկիլթէրա	39	88	23
Ֆրանսա	21	23	20
Բուսիա	14	12	8
Ալէմանիա	14	8	10
Ամէրիգա	5	18	
Ճարօնիա	4	12	2

Պալէատէքի ճէտվէլէրտէ գրուագէօրլերին մրգատարբնան պահս իսիյէօր։ Պունա տա սէպէպ գրուագէօր ինչարբնա բէք տէ էհէմմիյէթ վերիլմէմէսի տիր։ Ֆիլհագրգա պահրիյէ թօրնըլըզնաա վուգուա կելէն թէրագգրյաթ զբրհլը գրուագէօրլերին փէննի հարպ պահրի նօգթի նազարընաան հիշ պիր գբյմէթի հարգ օլմաարզընը կէօթէրիյօր։

Սան մահարբէպտէ էլտէ իթտիկի վարբօրլար գուվվէի պահրիյէսինի էրէյի արթարմանլա պէրապէր, Ճարօնիա հիւքիմէթի գուվվէի պահրիյէսինի պէր հալը միւքէմմելիյէտ իմբա իչիւն եէնի պէր բրօկրամ թէրթիպ իթմիշ տիր։

ԱՄԷՐԻԳԱ ՏՕՆԱՆՄԱՍԸ ՖԻԼԻՊԻՆԷ ԿԻՏՑԷԼԻԳ ՄԻ

Վաշինկթօնտան քէչիտէ օլունան պէր թէլէգրաֆնամէյէ նազարէն, ամիրալ եէվանա գամանտարընաքի Ամէրիգա Փիլօսը Ամէրիգա գբթարընը Միւնթէհամ ճէնուպիտինի ասչամգաա օլարզընը չու ասրատա մէգբիւր տօնանմանը տօղրուսա Ֆիլիպինէ կիտեմէկի հագգրնաա գաթի պէր թագըմ չայիալար զուհուբ իթմիշ տիր։

Գու չայիալարը տօղրու օլուպ օլմաարզընա տաիր հիւքիմէթ մէհամիլինտէն գաթի մալիմաթ ալմագ գապիլ օլմաարզը աչիքար իսէ տէ, տիկէր թարափտան Մանիլա քէօփէզինտէ ճիհէթը պահրիյէճէ ազիմ թէտարիքաթարտա պուլընմասը տօնանմանը Ֆիլիպինէ պէհէմահալ կիտէճէյինէ չիւահէ պրագմամագտա տը։ Մէգթիւր լիմանտա էլեէվմ 135,000 թօնս քէօմիւր ճէմ, 24 գբթա ճէսիմ հարպ սէֆինէլերէ հէր վագբթ սիւրթը միւքթինէ իլէ քէօմիւր վէրիլէպիլմէք իչիւն լիւզմը գասարբ նագէյէ վարօրը թէտարիքինէ վարընայա գասարբ հէր տիրլիւ թէտարիքլերին իքմալ վէ իսթիզար իսիյմիշ օլտուղը մանագագարը։

ԱՄԷՐԻԳԱ ՐԷԻՍԸ ՀԻՒԻԹԻՄԷԹԻ ՄԸՍԹԸՐ ՐՈՒԶՎԷԼԹ ՄԻՒՀԱՐԻՐ

Նիւ-Եորգ վէյիսի Մը. Հէրսթ Ամերիգա բէյսի հիւքիմէթինին սոյսրէն Ամէրիգա Բարլամէնթօսընտա թրբսթարա գարբը իտրատ իթմիշ օլտուղը նուիթգան օ սէբէնէ մէմնուն գալբը տարբ.քի, բէյսը հիւքիմէթ Մը. Ռուզվելթէ քէնտիսինին իտարէսինտէ պուլընան «Նիւ Եորգ Ճարընը» կագէթասընա մէգալէ նազմագ իւզրէ սէնէատ 60 պին տօլար եանի 12 պին սթերլին վերմէյի թէբլիգի իթմիշ տիր։

Մը. Ռուզվելթ հէնուզ ճէվապ վերմէմիշ տիր։

ԱԼԷՄԱՆԻԱՆԸՆ 18,000 ԹՈՆՈԼԳԻ ԻԼԻ ԶԸՐՀԼԸՍԸ

Ալէմանիանընը Վիրհէլմհաֆէն թէրատանէսինտէ ինչա իտիլէն «Էրզաթ Պայբէրն» զբրհլբը գարբպէն ատենիգ էնտերեսէճէք տիր։ Ալէմանիանընը 18,000 թոնոլգ իլգ զբրհլբը օլան պու սէֆինէ 1906 սէնէսի եազընաա տէսթիկեահա գօնուսմը տը։ պինանէն ալէյ պու ճէսիմ զբրհլընը ինչարթը պիրնիպէ ազ պիր զէմանատա իքմալ իսիլմիշ տիր։ Պիւպիթիւն եէնի պիր սթաթիստ ինչա օլունան պու զբրհլընը ինչարյէ մէսարիֆի 22,270,000 մարգա պալիզ օլմուշ տը։

Թօրբիտօլարը մէսարիֆի իմալիյէսի 13,500,000, Թօրբիտօլարընը Ֆիլիպին 990,000 մարգ օլատուղընտան, պու զբրհլը էսլիհասը թէմամէն սէբէլի սէբինէ գօնուլզգ տօնանմայա իկագ իտալիյի զէման գբյմէթի 36,750,000 մարգա պալիզ օլամագ տը։

Վարօր սբրի չէլիքտէն իչ ուագուլը օլարագ ինչա իսիյմիշ տիր։ Մարքնասը թուրպին ուսուլընտա տէյիլ տիր։ Միւրէթթէպթը 860 նէֆէր տիր։ Կիւվերթէ վէ չարիսը զապթանը 27 քիչիտէն իպարէթ օլամագ տը։ Պու զբրհլը սատթատա էն ազը 19 մէլ գաթ իստճէք տիր։ Զբրհլը սէնիգ ինսիրիլիր ինսիրիլմէզ, տերհալ թէրթիպթը տասիսիյէսինին իքմալընա պաշլանընլամագ, 1909 սէնէսինտէ թէսլիմ իսիլճէք տիր։

ԱՖՐԻԳԱՅԱ ԵԷՆԻ ԱԼԹՈՒՆ ՄԱՖԻՆԷԼԻՐ

1904 սէնէսինտէն պէրու Ֆրանսզ միւսթէմլիքաթընտան պուլընան Ռինէ գբթաարընա եէրլիւէր թարափքնան իպթիտայի պէր սուրէթտէ իշլէտիլէն ալթուն մատէնէլերինտէ իրմա գբլընան թէագիգաթը ֆէննիյէ հիւսնը սուրէթլէ նէթիճէլենմիշ տիր։ Պու զէնկին ալթուն մատէնէլերի Նիկէր նէհրի ճիվարը արագիսինտէ օլուպ, եազընաա ուսուլը ճէպտէյէ մուվաֆֆագ պիր սուրէթտէ իսրատաթա պաշլանմագ տը։

ԱԼԷՄԱՆԻԱ ՎԷ ՉԻՆ

Ալէմանիա բարլամէնթօսընտա ազատան պիրի էլէեվմ Չինտէ պուլունան Ալէման գուվվէի տաքերիյէսինին նէ վագբթ կէրի ալընմաաղընա տաիր պիր սիւալ իսրատ իթմէսի իւզրինէ, խարիճիյէ նազարը Ֆոն Շոն թիտէքի իսրատհաթը վերմիշ տիր։

«Էլեէվմ Չինտէ պուլունան ասաքերին կէրի ալընմասընը զէմանընը թասին իթմէք ըէք միւշքիլ տիր։ Ալէմանիա պիր արալբգ սահր տէվլէթլերէ Բէչիլի էյալէթինտէ պուլունան էնենգի տարքերլերինի ազատմագ իչիւն խատ պէ խատ պիր թէքլիֆտէ պուլընմշտա, հիւքիմէթլերտէն հիշ պիրի պու թէքլիֆին մէվգէտ իմբրայէ վագընը քեսֆի թէսապիրտէ պուլընմամըշ տը։

«Մամաֆիհի Թիէն-Զին իլէ Զէնկթան չէհրլերի տրասընտա հարբլմագտա օլան չբմէնարքիր խաթթը իքմալ օլընարգտան, եաճի պէշ սէնէ սօնրա Զին արազիսինտէ պուլունան գուվվէի տաքերիյէսինի կերի չաղրմագ գապիլ օլարզընտան իսմիտավարը։

«Ալէմանիա հիւքիմէթի Բէչելի էյալէթինտէ ճիւզի պիր գուվվէի տաքերիյէ պուլընարբմագլա, Պոգսբրլարը ըսեանը տրասընտա վուգուա կելէն տհվալը միւսսիֆինին թէքերբիրինի մէն իթմէք կիսի պիր մագսատ թագիպ իսիյօր։ Պիզ Զինտէ անճագ 700 տաքեր պուլընարտրդրմզզ հալտ, Ինկիլթէրա օրատա 8000 վէ Ֆրանսա իլէ ճարօնիա 1200էր տաքեր պուլընարբրյարբ»։

Խարթիկէ նազարընէն պու իկդահաթ իլգէրինէ բարլամէնթօ Բիտա Զէու միւսթէմլիքաթը հագգընաքի պիւտճէյի գապալ վէ թասսիգ էյլէմիլտիր։

ԱԼԷՄԱՆԻԱՅԱ ՃԱՍՈՒՍԼԷԳ

Լայբցիկ տիվանը հարպը Հավլիանտեր վէ Նիհանտ վէ Միրէնտորֆ նամլընընտա 3 քիմէյի Բուսիա հիւքիսէթինէ պիր Ալէման կավասէսինին բըլանլարընը տաթրզ օլմագ թէօհմէթիյլէ թէվգբֆ իմթիսմիշ տիր։

Հավլիանտէյ իսթիճվապընտա էճնէպի տէվլէթլերէ ճասուլըզ իսէն պիր պահրիյէ զապիթինտէն պու բլանլարը ալարզընը վէ ազգատաշը Մրբենտորֆա գօրբա իթտրտիկինի իթիրաֆ իթմիշ տիր։ Հավլիանտեր Նիհանտ իլէ պիրլիգատ պու բլանլարը Բէթերսպաւրկա կէօթիւրբակ Բուսիա հիւքիւմէթինէ տաթմրզ տը։

Մուհաքէմէնին իմբրաընտան սոնրա Հավլիանտեր վէ Նիհանտ 5էր սէնէ, Միրենտորֆ 3 սէնէ հապսա մահքիմ իտրիմբզլեր տիր։

ՃԱԲՕՆԻԱ—ԱՄԷՐԻԳԱ

Ամերիգանընը ղարպ էյալէթլերինտէ պահուսուս Սան Ֆրանչիգաաա Ճարօնլարա գաբրը Թէքբոր պաղը հալեր վուգուա կելմիշ տիր։

Բարլամէնթօյ՝ Ամերիգայա Ճարօնլարընը ատսուսլինի մէն իսէն պիր գանունը վագ իթմէկէ սէվգ վէ իդնա մագսէտիյլե ոխիրէն Ամերիգանընը պիր չագ էյալէթլերինտէ պիր գաչ ազատան միւթեէնգիլ պիր հեյսեթթ Թէչքիլ օլունմըզ տը։ Պու հեյսեթթ Ինկիլթէրանընը թահիրը իտարէսինտէ պուլընան Գօլօմպի միւսթէմլիքաթընտան պիր չագ քիչինին տախլ օլմասը այրընա ճալիպը նազարը տըզգաթ տը։ Պուլեատ զեքր իթթիկիմիզ մագսէտ իլէ թէէրս օլունան հեյսեթթ թարափքնան Սան Ֆրանչիգաաա պու միւնասէպէթլէ պաղը նուիգլար իյրատ օլունմըզ տը։ Բէհալերտէն պիրի օլան Մըսթըր Թոյմս էգնիմիլ տթիտեքի սէօզլերի սեոյլեմիշ տիր.

«Ճիմոիքի հալտ Ամերիգա էհալիսի Ճարօնլարընը հիրեթթի եիզիլունէն պէօյրա պիր թէհլիքէի էգօնոմիգբյէյէ պիր սատա չէքիմէյեճէգ օլուր իսէ, պիր չագ Ամերիգալարընը էր եա հեճ իչարզ կիւճսիզ գալանագլարընա չիւպհե եագ տը։ Գունտան պաշգա Ամերիգայա հիրեթթ իսէն Ճարօնիալարը օրատա Թէքեվվիգը իգթիտասիյի ճրարագ իթմէքլե իքթիտա իթմէյիպ բօլիթիգա լութիւնկի իհրազընա տարի գալգըզլյօրլար. պու կիտիչ իլէ պիր գաչ սէնէ սօնրա Ամէրիգանընը զարպ գբսմը Ճարօնլալարընը նուփուզընա թապի օլամագ տը։ Պու տեհէթլի թեհլիքէնին էոնիւնի ալմագ եզեմիյէթը մանիգագա թահթընա տը։ Պունդն իչիւն Բարլամէնթօյա պու մէսելէ հագգընաա մուֆասսալ պիր լայիհանընը թագտիմինի թեէլիթ իսիյօրզմ»

Հէյեթթ թարափքնան թային օլունան պիր գօմսիսընը մախսուս փիտր. 6տա իմթիմա իտրէքք, Ճարօն չանուգլարընը Ամերիգա մէգթէպլէրինէ գապու օլունմասընա տարը պիր գարար վէրմիշ տիր։ Տիկէր թարափտան Սան Ֆրանչիգաաա նէչր օլունան «Գալ» կագէթասընը վերտիկի խապէրէ կէօրէ, բէյսը հիւքիմէթ Մ. Ռուզվելթ Բարլամէնթօյա եագընաա Պահրը Մուհիթը Բէպիր սէվահիլինին միւքեմմել սուրէթիտ թահքիմի իչիւն իգթիգա իտէն թախսիսընը գապուլինի թեէլիֆ իսէճէք տիր։

ՕՍՄԱՆԼԻ ԹԷՎՖԻՔԻ

Լինգարէ վիլայէթի սէֆթէրտարբլըզընա՝ Մանասթիր վիլայէթի սէֆթէրտարը սատա. Զիհնի էֆ. հազրէթլերի թային,

Պրինտիպի չէհպէնտեր վէթիվի Մ. Տիօնինին մէմուրիյէթի փաթրի չէհպէնտերլիկ թէրթի,

Թիճարէթի վէ Նափիա նէզարէթը ճէվլիյէսի հուգուգ միւշավիրի սատա. Շատան վէ մէճլիսը Նափիա պաշ քատիպի Իպդէթ պէյ էֆ.ուէր հազարթընա թէրփիէն բիւթպէի ուլէա սընըֆը էվվելի թէվֆիհ պույրըլմըշ տը։

ՆԻՇԱՆ

Թիճարէթի վէ Նափիա նէզարէթը ճէվլիյէսի ֆէնն միւշավիրի սատա. Գարբիել Սերվիչէն էֆ. հազրէթլերինէ 1ինճի մեճիտի, Բարիզատ Սօսիէթէ ռէնէրալ տիրեքթօրը Մ. Զէնպերաշ տը Ֆերտէվէ 1ինճի վէ միւհէնտիս Մ. Բալ Օլանշ իլէ Շամ Համա չըմնարքէրի ավօգաթը Մ. Բընէ գօնթ Օթէնպարա 3ինճի, Ատալար միւէսարբրքը սատա. բաչա հազրէթլերինէ 2ինճի Մեճիտի, Գասրա գամանտանը Փէրիգ սատա. Իզզէթ բաչա հազրէթլերինին հարեմի հանրմա 2ինճի բիւթպէտէն Շէֆթագաթ նիշանը Հիմայունը իհսան պայբըլմըշ տը։

ՏԱԽԻԼԻՅԷ

ԵԱՎԷՐԸ խուսուսի Հազրէթը Շեհրիյարի միւթէվէֆա Հալէթ բաչանին զէվէհսի Շնւբրիյէ հանբրա խազինէի Մաշխարէն թախսիս օլունան մասրա 1500 զրուշ զամը խուսուսընա իրատէի Սէնիյէ չէրէֆսուսուր պայրուլմըշ տը։

ՇՈՒԷՏ հեյեթը մախսուսէի, տէվլ. Ղալիպ բաչա հազրէթլերինին գօնագլարընա կիտերէք, միւշարիւէյի զիյարէթ էյլէմիշ տիր։

Իրան սէֆիրի՝ սալը կիւնիւ Պէյօղլունա ազիմէթլէ, հեյեթը մախսուսէ էրքանընա իյատէի զիյարէթ վէ հեյեթը մէգթիրէյի պիր չայ զիյաֆէթինէ տավէթ էյլէմիշ տիր։

Տիւն տապահ Շուէտ հեյեթը մախսուսէի, սէֆիրլերէտէ պագբլարընը զիյարէթ էյլէմիշ տիր։

Պու կիւն հեյեթը էրքանը, Անասալու չըմնարքէր գումրանասը թարափքնան թախսիս իսիլէն Քրէն իլէ Հէրեքէյէ կիտեճէք վէ Ֆապրիգատի Հիւմայունը զիյարէթ էյլէյէրէք, որատա հէրէֆլերինէ պիր զիյաֆէթ վերիլեճէք տիր։ Հէյեթթ երբանը՝ Հերեքեէտէն ավտէթլերինտէ, Ալէմանիա սէֆիրի պարօն Մարշալ թարափքնան հերեֆինէ վերիլեճէք օլան զիյաֆէթտէ հազրը պուլընամագլար տը։

ԳՕՆՆԱ հուգուգ մէգթէպի միւսիրիյէթինէ՝ Մեճլիսը Մէսրիթի ազատնտան իզզ. Էրմուլլահ էֆ.ենն մէգթիր ազալը գեօհտեսինտէ գալմագ իւզրէ Թային պայբըլմըշ տը։ Պու չիչէ 181 կիլոմետ 4000 մլ, եանի կիլոմետ 22,1 մլ գաթ էյլէմիշ տիր։ 52 կիլոմետ 1200 մլ, 78 կիլոմետ 1900 մլ մէսաֆէ գաթ իսէն չիչէլերէն մէշհուր տը։

Պունլարը սիւրաթլը 6 կիլոմետ 190 մլ մէսաֆէյի արգատտա պըրագան չիչէ տիր։

Պիլգիա էն հավաշ հարեքէթ իսէնի 1898 սէնէսի մարտը 26-ընտա Ինկիլթէրատա տէնիզ պըրագըլան վէ ատթը այտա 4700 մլ մէսաֆէ գաթ իթմիշ օլան չիչէ տիր։

ԹԷՎՖԻՔԻԱԹ

Լինգարէ վիլայէթի սէֆթէրտարբլըզընա՝ Մանասթիր վիլայէթի սէֆթէրտարը սատա. Զիհնի էֆ. հազրէթլերի թային,

Պրինտիպի չէհպէնտեր վէթիվի Մ. Տիօնինին մէմուրիյէթի փաթրի չէհպէնտերլիկ թէրթի,

Թիճարէթի վէ Նափիա նէզարէթը ճէվլիյէսի հուգուգ միւշավիրի սատա. Շատան վէ մէճլիսը Նափիա պաշ քատիպի Իպդէթ պէյ էֆ.ուէր հազարթընա թէրփիէն բիւթպէի ուլէա սընըֆը էվվելի թէվֆիհ պույրըլմըշ տը։

Մէլասիմը մէգթիրէտ Իրան սէֆիրի իլէ սէֆարէթ վէ գօնսօլօսխանէ մէմուրլարը վէ էճնեպի սիրթէպերանընտան պագը զեվաթ հազը պուլընմըշլար տը։

Շուէտ հեյեթը մախսուսէի էրքանը տիւն ագշամ միհմանտարլարը վէ Շուէտ սէֆիրի իլէ պերլիգատ Իրան սէֆիրընին տավէթլերի իւզրինէ, վալիսէ խանընա ազիմէթ էյլէմիշլեր վէ Իրանլարընը մուհարբէմին 10ը օլմագ հասէպիյլե իրբա էյլէտբէլերի մերամը մաթեմատ հազը պուլընմըշլար տը։

Մերասիմը մէգթիրէտ սէֆարէթը էճնեպիյէ էրքանընտան պագբլարը տասի հազը պուլընմըշլար տը։

ՄԵՎԼԻԼԱՐԸՆԸՆ տելեբին Թէհլիքէսինէ մասրուզ օլմասընտան տայը, Ալաչեհր գազասընա քեսին Գբզել Զուգուր վէ Գօզլեմա գարբիյէբինտէն Գբզել Զուգուր գարբիյէսինին Տօնլու նամ մահալլէ նազլի. իլէ օրատա պիր գարբիյէ Թէնբիի խուսուսընա Իրատէի Սենիյէ չէրէֆսուսուր պայրըլմըշ վէ Գապը Ալիսէն Տօխիյէ, Մալիյէ վէ Տէֆթերը Խազանի նէզարէթլերինէ Թէպլիգ օլունմըշ տը։

ԲԱԲԱ հազրէթլերինին Տերսաատէթ վէքիլի իքէն սոյսրէն Գիրիբսել սէֆարէթինէ Թային օլընան մանանէներ Թաշչի, տիւն բէֆգազընտան քեսթիպի Մ. Անարիա օլատուզը հալտ Շարդ սիւրթ գաթարբյա վէ Բարբա Թարբիգի իլէ մահալը մէմուրիյէթինէ միւթեվճիհէն չէհրիմզզէն միւֆարէգաթ էյլէմիշ վէ Ֆրանսա, Ավզարիա, Իրան, Սրանիա, Գէլհրգա սէֆիրլերի վէ Գիլանի ճէմասթը բէյսի սատա. Ապարիլաերիմ բաչա վէ Գարթօլիք մէզհէպինէ մենսուպ պիր չագ բուհպան վէ ճճնեպի սէֆարէթ մէմուրլարընտան պագբլարը Թարափքնան կէօնտերիյէ կիտիլմիշ տիր։

ԹԷՀՐԱՆ Օսմանը սէֆիրի սթաուք. Շեմսէտտին պէյ հազրէթլերի կէլճեճէք հաֆթա զարիքնտա պուրայա միւվասելէթ իսէճէք տիր։

ՎԱՏԻԿԱՆՇԷՄ գազասը նայիպի վէ պիտայէթ մահքեմէսի բէյսի Յանանի էֆ.ենն Զիպտանի գազասը նայիպլիկինտէ պուլընմըզը էսնատ, վազիֆէի մմուրիյէթինի սուի իսթիմալ էյլէսիկի Սուրիա վիլայէթի խթիսաֆ մահքեմէսի միւտտաիի ումումիլիկինտէն ալընան եվրազտան անլարըմասընա մէպի, բէհրգլերի իլէ պէրապէր հագգընաա թասգիպթը գանանէյէ էյֆասընա տալիյէ նէզարէթինճէ մէէզուսնէյէթ վերիլմիշ տիր։

Թէբմ գազասը նայիպի վէ Գիտայէթ մահքեմէսի բէյսի Սալիհ էֆ.ենն մէմուրիյէթինտէ սուի իսթիմալի կէօրիլմիկինտէն, իմբրամ մահքեմէսինի մէեզուսնէյէթի վերիլմիշ տիր։

ԹՐԱՊԻԶՈՆ Թիճարընընն մալի պուլընան «Նէճաթ» վարօրը՝ տիւն լիմանըմզզա վիւրուտ էյլէմիշ տիր։ Մէգթիւր վարօր Զանուլատտան չըգարընը սրրատա փարթունայա Թուրթուլմըշ վէ Սիսեօպ լիմանընա սըզընմըշ տը։ Մուսուլ

)(14)(

ԷՅԼԷՆՃԷԼԻ ՐՕՄԱՆ

ԱՏՕԼՓԸՆ ՊԱՃԸՆԱ ՆԷԼԷՐ ԿԷԼՄԻԾ

3.

ԲՍԲԱՑԸ ԳԸՐԱՆ ՎԷՐԻՐ

Ատոլֆ պին տիւրլիւ պէլատան գուրթուլըզտան սոնրա, նէֆէս նէֆէսէ պիր հալտէ լօճայա կիրիպ քէօչէտէքի սանտալէյա քէնտինի սթմըշ իսի։

Բօզալվինա տայըզընա տօղրու տէօնէրէք տէտի քի.

—Նէ՞բէտ իսին տայըճըզմ, նէ՞բէտէն չըգարը...։

—Աբթզ սօրամ գբզմ, պու կէճէ պաշըմա կէլէնէ՛ը...։

—(Եէրինէն գալգմաղա տավրանարբագ) Լաբին օրատա օլմասը, արգատտա օլմագ, պէն գալգայըմ տա պուրատա սիզ օթուրընը։

—(Թէլալա) Եօգ, հօգ... իսթէմէմ գբզմ, սէն օթուր, էօնտէ օթուրմագ իսթէմէյօրսմ։

—Նի՞չիւն իսթէմէյօրսընը։

—Բիմսէյէ կէօրիւնմէմէք իչիւն։

—Լաբին սիգէ նէ՞ օլաը, տայրճըզըմ, սիզատ պիր հալ վար, պու կէճէ բէք թէլաշը, բէք միւթէէսիւր կէօրիւնիյօրսընը։

—Պիր չէյ եօգ... հիչ, հիչ...։

—Մուրլագա պիր չէյ վար, ինքեար իթմէյիտիզ, պէն անլամա՞զմըշմ, սիզին պու զատտար թէրլէտիկինիզի հիչ կէօրմէմիշ իսիմ։

Ատոլֆ՝ պու կէճէ պուրատա բէնտիլերինի արարքէն պիր պէլայա չաթարզընը սէօյլէմիշ իսէ տէ, նէ օլուուղընը անլաթմաղա հէնուզ վագբթ պուլատարընընտան, հեմիրբէսի բէք գիյատ մէրագա։

—Հալէա սէօյլե՞մէյեճէքմիսին... նէ օլուուղընը հալէա անլա՞թմայաճագմըզընը... թէտատուֆ իթթիկիմիզ զէմանտան պէրի հէր թէլաշ իչինտէսին...— ատարքատէն սօնրա, տայրսընընն գատընլարա մախսուս գապինէյէ կիրմէսինտէն տօլայը կիւրմէքտէն պայրըմագ տէրէճէլերինէ կէլէն Լօրէթ.

—Բօզալվինա, նէ՞ օլուուղընը պիլիյօրսընը... տայրմն նէ՞բէյէ կիրտիկնէր կէօրսէ իսին... գատընլարա մախսուս գապիճէյէ կի՞րմէսին մի... իչէրիսէ պիր տէ գատընն վար իսիչ... ալ սանա պիր կիւրիւթթի, պիր չըզրգ գօրտը, պիգիմ լօճամըզ գանընլալա կիրտիկի գարուտան չէգրչընը կէօրսէ իսէն կիւմէքտէն չաթլար իսին— տէյէրէք Բօզալվինայա պու կիւլունճ վագատը անլաթըրքէն քէնտիսի տէ կիւրմէքտէն չաթլայամագ իսի։

Ատոլֆ ճիտտի պէր չէհրէ իլէ տէտի քի,

—Լօրէթ, կիւլմէնին ուրատը տէյիլ. պէնիմ պաշըմատա աթէչ եանըյօր նէ հալտէ օլատուղընը պիլի՞յօրմըսընը... պէրեքէթ վէրսին քի իչէրիսէ պիր գատընն օլատուղընը կէօրսէիմ, եա կէօրմէսէ իսիմ...։

—(Պիր գահգահա տահա) վա՛յ, հիչ կէօրմէմէք օլո՞ւր մը տայրճըզըմ։

—Կէօրմէյէճէքմ պիր հալտէյիմ, կէօգլերիմ հիչ պիր չէյ կէօրմէյօր...։

—Անլատրմ տայրճըզըմ, նէ հալտէ օլատուղընընը անլատրմ. Փագաթ օ գապինէնին գատընլարա մախսուս օլատուղընը պի՞լիյօրսընը, հօգատ էրքէքլերէ մախսուս գապիտէ պօշ տէյիլ մի իսի։

—Լօրէթ, սէն նէ՞ տէյօրսըն, չօճուգմըսընը, պէն ըզարբապրմը անլաթ-

---

մաղա չաբըշյօրըմ։

Բօզալվինա.— Էյի եա, տայրճըզըմ իչթէ Լօրէթ տէ պունը սէօյլէյօր,... վա՞հ վահ չիտմի նէ՞ հալտէսին։

Ատոլֆ.—Բէք ֆէնա պիր հալտէյիմ, բէք գիյատ պիր ըզարբապ իչինտէյիմ։

Մատամ Գօրպիոն.— Գարի պուրատա տուրմա. վագբթ կէչիրմէ, տրչարբյա չէգ տա պիր կազինօյա կէթ...։

Լօրէթ.— Եա կազինօտա տա պէյլէ պիր գօմֆոտա օլուր իսէ... (պիր գահգահա տահա) սօնրա տայրմ նէ՞ եարար։

Ատոլֆ.— (հիտտէթլէ) ճանըմ սիգէ նա՞սըլ անլաթայրմ... հէբինիզ պիրտէն չըլարբարընը՞զ մը... նէ՞ տէյօրսընը. պէնիմ ոգլըմ պաշըմատա եօգ. պու կէճէ պուրատա տուէլլյա տավէթ իսիլտիմ։

Ատոլֆ պու ատօգի սէօյլէտիքէն սօնրա մատամ Գօրպիոն իլէ գբզլարը,

—Նէ՞... տուէլլո՞ մը.— տէյի հայգբրարար։

Ատոլֆտաքի ճէսարէթէ պագընը զ քի պու տէֆտ տա գօրգուսընտան հէմ տէ թիթբէյօր իսի։

Ուչի պիրտէն Ատոլֆա տօզրու տէօնտիւէր, մատամ Գօրպիոն իլէ Բօզալվինա պու խապերտէն մէէյուս օլարգլարընտան, պիր թավր իլէ չիչմանընն

Ատոլֆ.—Սուս զէվզէք սուս, (հեմչիրէօնէ) պուրայա կէլէճէկինիզ զէման սիզի թէսթրատա նէ՞բէտէ, հա՞նկի թարափտա պուլաճաղըմը սօրմուշ իսիմ, «պէզի օրգէսթրը թարափքնտա տրա օրատայըզ» տէմիշ իսինիզ. պէն տէ օրայա կիթմիմ, սիզի ֆ թարափտա տրատաղա պաշլատրմ, լաքին գալապալըզընը նէ գատտար օլտուղընը կէօրիյօրսընըզ եա, խնէ սթատ եէրէ տիւէմէյէէք։

Լօրէթ.— Հագգընըզ վար տայրճը-զըմ, բէք գալապալըզ, խուսուսի գապինէլէր պիլէ տօլմուշ։

Ատոլֆ.—Աբթզ խալի իսիյօրսընը Լօրէթ... սուս տէյօրըմ... էլհասրլ հէր թարափ խընճախընճ տօլմուշ... եվվելա պու թարափտա տուրտրը, սիզ պաղտաղա պաշլատրմ. հալպու քի ֆ թարափտա պուլունանլար բահաթարզ օլմագա պաշլատրլար, պիր գաչ քիչի «պու ատամը տըշարբյա չըգարբընզ» տէյի պաղրրարլար...։

«Ազ գալը սիգին եիւգինիգէն պու բէգալէթի տէ կէօրէճէք իսիմ... պու կիւրիւթի տրասընտա պիլէթ թօրլայան վէ հեր քէսէ ներ կէօթերմէք վագիֆէսիյլէ մէշղուլ պուլունան պէնիմ կիպի պիր չիշման պիր մատամ կէլտի, կիւրիւթիրինն սէպէպինի անլայընճա պէնօ իլերիյէ տօղրու սիւրտի։

(Տեսամ)

Ատոլֆ.—Սուս զէվզէք սուս, (հեմչիրէօնէ) պուրայա կէլէճէկինիզ զէման սիզի թէսթրատա նէ՞բէտէ, հա՞նկի թարափտա պուլաճաղըմը սօրմուշ իսիմ, «պէզի օրգէսթրը թարափքնտա տրա օրատայըզ» տէմիշ իսինիզ. պէն տէ օրայա կիթմիմ, սիզի ֆ թարափտա տրատաղա պաշլատրմ, լաքին գալապալըզընը նէ գատտար օլտուղընը կէօրիյօրսընըզ եա, խնէ սթատ եէրէ տիւէմէյէէք։

Լօրէթ.— Հագգընըզ վար տայրճը-զըմ, բէք գալապալըզ, խուսուսի գապինէլէր պիլէ տօլմուշ։

Ատոլֆ.—Աբթզ խալի իսիյօրսընը Լօրէթ... սուս տէյօրըմ... էլհասրլ հէր թարափ խընճախընճ տօլմուշ... եվվելա պու թարափտա տուրտրը, սիզ պաղտաղա պաշլատրմ. հալպու քի ֆ թարափտա պուլունանլար բահաթարզ օլմագա պաշլատրլար, պիր գաչ քիչի «պու ատամը տըշարբյա չըգարբընզ» տէյի պաղրրարլար...։

«Ազ գալը սիգին եիւգինիգէն պու բէգալէթի տէ կէօրէճէք իսիմ... պու կիւրիւթի տրասընտա պիլէթ թօրլայան վէ հեր քէսէ ներ կէօթերմէք վագիֆէսիյլէ մէշղուլ պուլունան պէնիմ կիպի պիր չիշման պիր մատամ կէլտի, կիւրիւթիրինն սէպէպինի անլայընճա պէնօ իլերիյէ տօղրու սիւրտի։

(Տեսամ)

ախոտէն ինչպէս լիմանքնա կէլմի, վէ օրուան հարէքէթինաէ թէքրար ֆուրթանայա թութուլմագա, ամէնպ իւզէրինաէ 40 սաաթ գառաբ պանալայարագ անճագ աիւն լիմանքմրպա կէլէպիմիշ տիր։ Նիւքի օլան գայուլար սաղ սէլիմ Տէրսաատէթէ կէթիրիւմիշ տիր։

Գարաէնիզաէ ֆուրթունա էլան հիւքմիրի չիտաէթլէ ինքա էյլէմէքտէ տիր։ Գալատան կէլէնէք Իթալիա վարուլայա Թրապիզանան կէլէնէք Ավրութիա վարօրը կէլէմէմիշ տիր։

ԻՍԿԻՐԻՏԱՐՏԱ չէյլա ճամբոի ճիվարքնա գահվէճիլիք իսէն Ահմէտ աղա՝ էվվէլքի ագշամ գահվէյէ կէլէն պէր պոզոնը «իշէպիլտիկիմ գառաբ պոզայա գա՞չ բարա վերէյիմ» աէմէսի իլէ, պոզանը 100 բարա իսթէմիշ, նիհայէթ բարարլարդ 2 ղրշ.տա գարաբ գելմըշ տիր։ Պու գարաբ իւզերինէ պոզանը պիր թարաֆտան պարառը ալտուրբա վերմէկէ, եօխէ թարաֆտան Ահմէտ աղա տախի պարառագլարը իչինպ պօշալիմաղա պաշլամըշ տիր։ Պոզանը պիր արա վազ կէշմէք իսթէմիշ իսէ տէ, գահվէյէ պուլընանլար բարայը քէնտիլերի վէրէմէքլէրինի սեյլէմիշլէր վէ պու սուրէթլէ Ահմէտ աղա թամամ 28 պարառագ պոզա իշմիշ վէ եէմէք եէմիշ օլաուղընան, տահա զէյատ իշէմէյէմէկինի սեյլէմիշ տիր։ Պու 28 պարառագ 4 օգգա պոզա իսիյոր։

ԱՄԱՍԻԱՏԱՆ եազըլըյոր.— «Պուոէնէ գելընմէզ բէք հաքիք կէշտի, հէմ բէնգպէր հագգընտա շոգ ֆախրէլի օլաու. եաքէն էքիլէր պրիթիւն եէթիշտի, հէր թարաֆի գիւմրիւտ կիպի եէշիլ տիր։ Կէշէնիլերտէ պուղտայ ֆիյթլարրըմըզ Ամասիա քիլէսինաէ 10 ղ. իւթէ ալմըշ իտի, չու ելիքսէլիք սայէսինաէ Զիլէտէն վէ Եօզղատան խայլի մալ կէլիպ ֆիյթլար սըրասընա կէրտի, չիմպի Սամսունտա ունլարրմըզ քիֆայէթ իսէր օլաու։

ՏԻՐՆ ՍԱՂԱՀ պալըգճընը պէրիսի Պալըգիսանէտէն ալմըշ օլաբզը պալըգլարը թէքնէյէ եէրլէշիրքէտէն, իւզերի տէ բէշթիմալ իլէ էօրթիւրէալն սօնրա Փալաթա թարաֆընա կէմիլը իւզրէ քէսրբիւտէն կէշմէքտէ օլաբզը հալտէ պէր խայլի մարթի գուշլարը պաշընաքի թէքէյէ ուշուշմըշլար, կակալարը իլէ բէշթիմալը պէր թարաֆա չէնքով պէրէր պէրէր պալըգլարը գարարագ հավալանմըշլար, մարթիլերին պու հիսէմընտան պիխտպէր պուլունան պալըգճը իսէ պաղը տաղը եիւբիմէքտէ վէ գուշլարըն տա պալըգլարը գարբլըով սավուշմագտա օլաբզընը կէօրէն եէսլի կիլմէքտէն քէնտիլերինի ալամագլար, մէրգումա տա հիչ մալիմաթ վերմէզլեր։ Նիհայէթ պունլարտան պէր ինսաֆլարը պալըգճըլար խապէրտար իսէր, հէրիֆ ալել ճէլէ թէքնէյի եէրէ էնտիրիր, եարբրտան զիյատ պալըգլարը մարթիլեր թարաֆընտան ալբրալարընտան վագբի օլարագ հատէթինտէն քէնտի քէնտինի սիթէմէ պաշլար։

ԽՐԻՍԹԻԱՆ էհալիսինտէն օլուգ տա պէր մէզհէպտէն տիկեր պէր մէզհէպ ինթիգալ իթմիշ օլանլարը, նաւիտուգ խարբէլերինէ մուամէլէի գայրիյէլերի իթրա օլընմագ իչին կիրտիլերի մէզհէպ բուհանի բէյնլերինտէն իմու խապէր ալաբզ իպրագ իթմէլերի լազըմ կէլէհէկի Սրբիլը նուիտուս նիգամնամէի ահգեամընտան պուլընմըշ օլմազլա, պու կիպի թէպտիլը վէզհէպ իսէն քէտան հագգընտա պու եօլտա մահալլէրինէն ալընմագ էվրագը բէմիյէ իւզերինէ վէ հիւքը նիգամա թէվիֆգէն մուամէլէ իյիսաը իգթիգա իսէնլերէ էմր ու իչար օլընմըշ տիր։

ՀԱԼԷՊՏԷ էրլէպ գազասը միւլգագաթընտան էրմա նահիյէսինէ համի մէհմէտ էֆ. խսրնտէ պէր գաթ 120 եազընը միւթէճավուզ օլաուղը հալտէ, ախիրէն վէֆաթ իթմիշ տիր։ Մուամիլէյի 100 եազընա վասլ օլաուղը զէման եէնիտէն տիչլերի չըգմըշ տիր։ Պունլարլա եէյէճէքլերի կիւզել չինէյէպիմէքտէ իսի։

ԳԷՐՍԷՔԷՐ ԽՈՐՕՋԼԸ մաղազասա քէնտուտինէ թէվտի օլունան 1800 զրուշը քէթմ իլէ Կոմիսէթի սուի իսթիմալ իտէն մէզքուր մաղազա խատէմլէրինտէն Օզսէն Շահինեանը Տէրսաատէթ Իքինտի ճէզա Մահքէմէսինաէ մուհաքէմէսի պիլիթա, մէրգումը պիր սէնէ հապս իսթիմէսինէ վէ մէպլաղը մէզքուրը թահսիլինէ վէ բուպը օլան 450 ղուրշը ճէզա օլարագ ալընմասընա գարար վերիլմիշ տիր։

ՍՕՖԻԱ հէյլէթը սըհհիյէսի՝ Տէրսաատէթ վէ միւլհագաթընտա գէլէրատան էսէր օլմասընընտան վագ օլունան գարանթինա իլէ Տէրսաատէթտէն կէլէն հօլճլար վէ չանթալարը իլէ էշեսի թիւճմարիյէ հագգընտա իթրա օլունան թիւթսիւ սանէլիյաթընը ալաթիր. փեսրվար 12տէն իթթիպարէն լազընա գարար վերմիշ տիր։

ՁԷՄԻՑԷԹԸ Թրպպէյէի Շահնէ կէլէճէք ճումա էրթէսի ագշամը, պիր իճթիմաը ումումի ատա իսէրէք, գաչէմ հէյլէթինի թէչքի իսէճէք տիր։ Մուախէրէն Թոգաչեան տալընընա պիր թամամ վերիլճէճէք տիր։

ԱԿՍԱՐՏԱ կէչէնամէ վազուա կէլէն չիտաէթի գառաբկալարա տախի Իզքէնտէրիյէտէն ալընան իլա խապերլէրէտ, խատարաթը մատախէ բէք չոգ իսէ տէ, նաւիտուտա զայիֆ օլմասընը պէյան իսիլմիշ իսի։ Հալպագի տախթէն միւլհագաթտա նաւիտուտա տախի բէք չոգ զայիֆ օլաբզը ռնլաշըլմըշ տիր։ Մէնզէլէտէ եազբլան խանէլերտէն պիրինին էնգագը ալթընտա համիլ պէր գաբն իլէ 4 չօճուղը գալբգ թէլէֆ օշմուշ տիր։

Գահիրէտէ պաղը խանէլէր եազբլբգ, էնգագ ալթընտա խայլի ճէսէտ գալմըշ տիր։ Պիր քէյսէ 18 խանէ եազբլմըշ, 3 քիչի սողուգտան, 10 քիչի տախի եազբլան խանէլէր էնգագը ալթընտա գալմագ սուրէթիյլէ թէլէֆ օլմուշտիր։ Պիր նահիյէտէ էհալի՝ մէսքէնէլերին եազբլմասը իսպէրինէ, ճիվարտաքի թէբէլերէ իլիթնա իթմիշ տիր։ Էյհասալ խաքէնէրիյէ վէ Գահիրէ գուրպինէքի նահիյէ վէ քեշլերտէ կէրէք խասարաթը մատախէ վէ կէրէք նուֆուտա զայիֆ չայանը թէեսիֆ պիր տէրէճէյէ վարմըշ տիր։

ՎԱՌԳՈՒԱԹԸ ԶԱՊԸԹԱ

ԷՑԻՊՏԷ Պապա Հայտար մահալլէսինտէ սաքին 85 եաշընտա Էմինէ հանըմ, մանկալա քէսիւր գայրագ եէլբաղէ իլէ մանկալը եագմագաս իքէն, թէչտէն «ըշէրայան գըղըմը» էլպիսէսինէ սիրայէթ իսէրէք եանմագտա օլաուղը-նը կէօրիւնէճ իմատա չաղբրը վէ եէթիշիլիպ գօլընան վէ տիրսկինանն եանընը հալտ գուրթարըր։

ԳԱՍՊԱՐԱՆՑԱՆ քահին Հասիգեան Մարիփէթ մէքթէպի խատէմէսինէ Մէհմէտ գաթլ իսէն իրնի Գարսը Ահմէտին 15 սէնէ միւտտէթլէ քիւրեյէ գոնուլմասընա գարար վերիլմիշ տիր։

ԲԱՆԿԱԹԻՏԷ ինամիյէ սօգաղընաս սաքին սրմաքէշ Արթաքենին խանէսինէ եվէլքի կէճէ խըրսըզ կիրիպ ալթուն սատթ, գօրտան, ալթուն խաչ վէ սարէտ չալնմըշ տիր։ Խըրսըզ՝ իթթիսալինտաքի պոշ խանէնին տուվարընը տէլէրէք մէզքուր եվէ կիրմիշ, իւտթ գաթ թավան աբասընտաքի սանտըղը գըրտրագ պիր բանթալտա, պիր եէլէք, պատէհու Արթաքենին օտասընտաքի սանտըղընտան տա մրճէվէհերթը չալմըշ տիր։ Խըրսըզը՝ խանէյէ բէք եապանը օշմասընը անլաշըլմագտա տիր։ Զապըթճա սէզքուր սօգագտա պագալ թօասրի վէ Եանի թահթը խրիհվագա ալընմըշ տիր։

ՊԱՑՐԱՄ Բաշտան պաղչէպան Հիսէյին վէ Մէհմիտին պօսթանընա եվէլքի կէճէ խըրսըզաբզ էշիւն կիրէն չինկանէտ Նազիֆ վէ բէֆիգէլերինին պօսթան իշինտէ տօլաշտըգլարը Հիսէյին վէմէհմէտ թարաֆընտան կէօրիւմիշ վէ կէճէ եարբը նէ իշիւն պօսթանտա տօլաշտըգլարը օրընմըշ, մէրգում Նազիֆ վէ բէֆիգլերի թասավվուր էյլէտիգլերի սըրգաթը իրթա խատմէյէճէքլերինի վէ եաղայը եէլ վերէճէքլերինի անլամալարըյլա համիլ օլարգլարը պուչագլարը չէքիպ պաղչէպան Հիսէյինի պալարընընտան վէ արգատտը Մէհմէտ տէ պօյնընտան եարալամըշլար տիր։

Ճարիհլէր տէրտէսթ խտիմիշլէր վէ եարալարտան Հիսէյինին եարասը աղը վէ թէհլիքէլի օլաղընտան թէտավի իշիւն Ղուրթպա խաթախանէսինէ կէօնտէրիլմիշ տիր։

ԵԷՆԻ ՄԱՀԱԼԼԷ էհալիսինտէն Գարլօ խամինտէ պիր Բում գազը պիր վագթտան պէրու Անկէլ խամինտէ պիր բալիքթէասը սէվմէքտէ իսի։ Մէրգում պիչարէ գազը ալատագ, մէյտանա չըգմատընընտան, գազ պու հալտէն միւթէտիր օլարագ վէ բէտերինին կէօթէրմէկէյի չիտաէթինտէն գօրգարագ, տիւն քէնտիսինի էվինին գայասընա թամըզ, հալ պու քի խանէ իսալգը եէթիշիպ գուրթարմըշլար տիր։

ՀԱՎԱՏԻՍԱԹԸ

ԲՈՒՀԱՆԻՑԷ

Բաթրիգ Ամեն. Տ. Մաղաքիա Սըրբազան հաղրէթլերի տիւն Մապէյնը Հիմայունա ազիմէթ էյլէմիշ տիր։

—Խառն Ժողով տիւն Բաթրիգ Սըրբազան հաղրէթլերինին թահթը բիյասէթինտէ վէ Նորատունկեան աթուփ. Գարբրիել էֆ. հաղրէթլերինին Ատենապետութիւնը իլէ ագաը իճթիմա իտէրէք, բուհանի վէ ճիսմանի 14 ազա հաղրը պուլընմըշլար տիր։

Մէճլիս եվվէլա Ուրֆա Աւագչորդ մէսէլէսինի նադարը տիգգաթա ալմըշվէ մամիլեյէրին 10 սէնէլիք հիւսնը խըրմէթինի թագտիր իտէրէք, պաղը տէվլաթէն տօլայը թէքրար մահալը մէ-մուրիյէթինէ ավտէթինտէ միւշքիլաթ կէօրիւպ, մահալը մէգթիւբէ ավտէթ իթմէմէօրնէ գարար վերմիշ վէ զաթէն Երուսաղէմ Բաթրիգի մամիլեյէրին վանքա ավտէթինէ լիւզում կէօրէրմիշ օլաուղընան, օլ վէհհէլէ Երուսաղէմէ ագիմէթի մինասթիպ կէօրիւլմիշ տիր։ Տիկէր թարաֆտան Մարաշտա պուլընան Տ. Գարեգին Վ. Խաչատուրեան Ուրֆայա Տէլպահ նատագ օլունմըշտըր։

Տ. Անանիա Վ.՝ քէնտի լեհինտէ օլարագ Ուրֆատան վուգու պուլան մուրամաթլարը նագարը տիգգարա-լընմասը վէ 12 սէնէլիք խըմէթինէ մուգագիլ պիր գաչ քիչինին զա-լագքանրլը մէսմա օլուպ, Տէրսաա-տէթէ կէլտիկի հալտէ, պու խուսուսա թահգիգաթ ինքա իսիլմէմէսինէ տօ-լայը Խառն Ժողովն տիւնքի գարարը-նա գարշը իթիրազ իթմիշ վէ թահրի-րէն թէպտիգ օլունտըղը հալտէ, այնը իթիրազտա պուլընճաղընը պիլտիր-միշ տիր։

Պունտան ագտէմ Երուսաղէմ մաբ-բանլարընտան Տ. Սարգիս Վ. Աճէմ-եան՝ Պաղատա Բաթրիգ վէքիլէթինէ թաչին օլունմըշ իսէ տէ, Բաթրիգ Տ. Յարութիւն Սրբազան հաղրէթլերի՝ մամիլեյէ Տ. Սարգիս Վ.ին վանքատա պուլընմասընա լիւզում կէօրէրտիկինա-էն, Խառն Ժողով տիւնքի իմիմանընտա՝ պու մէմուրիյէթէ Տ. Մովսէս եպսկ.ը թաչին իթմիշ, վէ մամիլեյէ տիւնքի իմիմատա հաղը պուլընաը-ղընտան, պու մէմուրիյէթի գապուլ էյ-լէմիշ տիր։

Սապէգ Բաթրիգ վէքիլի Տ. Սերովբէ վ. Սամուէլեան տախի քէնտի խիֆի մէմուրիյէթինէ տախը պիր թահգիգաթ իճրասընը թուլպ էյլէմիշ իսէ տէ, մեհլիս մամիլեյէյին եվվէլէնէ իսթիֆա խուսպ գապուլ օլունտըղը վէ քէնտի-սինէ պէր նօգտան աթթի իտէճէք վէ եախսա մէսում թուրթաճագ պիր սէպէպ սվեմատա օլմասընընը նագարը տիգ-գաթա ալարագ, պու թահգիգաթընը իճրասընտան սարթը նազար էյլէմիշ տիր։

Կիլիկիա Ս. Կաթողիկոսը՝ Ս. Էջմիա-ծին Ս. Կաթողիկոսընը ինթիրապը թարզը հագգընտա պազը սիւալլը իթմիշ օլմաղա, պունլար հագգընտա լազըմ կէլէն ճէվապընը իթիրազ Բաթրիգ Սրբազանա իհալէ օլունմըշ տիր։

Կիլիկիա Կաթողիկոսը Տ. Տ. Սահակ Սրբազան հաղրէթլերի, Տէրսաատէթ Բաթրիգխանէի իլէ Կիլիկիա Կաթող-կոսընը միւնասէպաթընա տախը պիր մէգթուպ կէօնտէրմիշ օլմազա, մէնզիլ Բաթրիգ Սրբազանը թահթը բիյասէ-թինտէ պիր գօմիսիոն թէչքիլ իտէրէք մէսէլէնին թէպտիգինի օնա հավալէ էյ-լէմիշ տիր։ Իշպու գօմիսիոնա Տ. Գրի-գորիս արքեպ. իլէ Տ. Սահակ Ա. քհ. վէ Տիրան էֆ Աշնան վէ Գէորգ էֆ. Սա-լանեան հաղարթը ազա թաչին օլուն-մըշլար տիր։

—Խառն Ժողովն տիւնքի իմիմանը-նա՝ Երուսաղէմ վանքընը թատիլ օլը-նան նիգամի ամէսինին իրսալինէ գարար վերիլմիշ տիր։ Իշպու նիգամնամէ պիր սէնէ իշիւն պէրաի թէճրիպէ թաթ-պիգ օլունտըգտան սօնրա, թէքրար Ցէրսաատէթէ կէօնտէրիլճէճէք վէ 10 սէ-նէ իշիւն թատպիգ խրիլճէճէք տիր։ Հալ պու քի այնը վագթտա, Բաթրիգ Սըբ-բազանընը պազը թէքլիֆաթընը հավի բարօրթօսը Նորատունկեան աթուփ. Գարբրիել էֆ. հաղրէթլերի գրաաթ վէ թասվիպ եյլէտկի կիպի, քէնտիսի տէ պիր իքի իլավելէր իթմէկէ լիւզում կէօրտիկինէն, մեհլիսին սաիր ազա-լարընա տախի պիրբէ նիսսէ թեվզի իտէրէք, օնլարընը բէյի տէ ալընարգ-տան սօնրա, բարօրթօնրն Երուսաղէմ էրսալինէ գարար վերիլմիշ տիր։

Տիկէր թարաֆտան Եբուսաղէմին սօն 12 սէնէլիք հիսապաթընը թէպտիգի իշիւն տախի կրօն. վէ Բաղ. Ժողով Ատենապետերինէն միւթէչէքիլ հէ-յէթին, կելեճէք ճումա կիւնիւ Գա-լաթա քիլիսէսի Խորհրդարանընտա ագ-ազը իճթիմա էյլէմէսինէ գարար վերիլ-միշ տիր։ Մէգքիւր հէյլէթ իյճապը թագտիրինտէ Տ. Դաւութ Վ.ին իյգա-հաթընը տախի իսթիմա էյլէյէճէք տիր։

—Ս. Փրկիչ խասթախանէսի հէյէ-թը իտարէսի ազասը կէլէմիշ օլաու-ղընտան, տիւնքի հաֆթաւրագ իճթիմա վուգու պուլմամըշ տիր։

—Սապանճատա պուլընան Տ. Բար-թուղիմէս քահանայ պիր հաֆթա եվվէլ վէֆաթ էյլէսիկինտէն, իրմիտ Առաջնորդ Տ. Սահակիանոս Սրբազան թարաֆընտան վէքիլի Տ. Պարսեւ Վ. Օձում այինին իճրա վէ պիր դամբա-նական իրատ էյլէմիշ տիր։

—Բարա հաղրէթլերինին Տէրսաատէթ վէքիլի սապգը Մանէնեօր Թաչի, մա-հալը մէմուրիյէթը ճէտիսէսի օլան Գրիգորէլէ ազիմէթի մինասէպէթիյլէ, էրմէնի գաթօլիք Կ. Բաթրիգի Սապ-պաղեան էֆէնտի հաղրէթլերինի զի-յարէթլէ բէմը վէսայը իյֆա էյ-լէսիկինտէն, Բաթրիգը միւշբէլէյհ

մուրիյէթինէ ավտէթինտէ միւշքիլաթ կէօրիւպ, մահալը մէգթուբէ ավտէթ իթմէմէօրնէ գարար վերմիշ վէ զաթէն Երուսաղէմ Բաթրիգի մամիլեյէրին վանքա ավտէթինէ լիւզում կէօթէրմիշ օլաուղընան, օլ վէհհէլէ Երուսաղէմէ ագիմէթի մինասթիպ կէօրիւլմիշ տիր։ Տիկէր թարաֆտան Մարաշտա պուլընան Տ. Գարեգին Վ. Խաչատուրեան Ուրֆայա Տէլպահ նատագ օլունմըշտըր։

Տ. Անանիա Վ.՝ քէնտի լեհինտէ օլարագ Ուրֆատան վուգու պուլան մուրամաթլարը նագարը տիգգաթա ալընմասը վէ 12 սէնէլիք խըմէթինէ մուգագիլ պիր գաչ քիչինին զա-լագքանրլը մէսմա օլուպ, Տէրսաա-տէթէ կէլտիկի հալտէ, պու խուսուսա թահգիգաթ ինքա իսիլմէմէսինէ տօ-լայը Խառն Ժողովն տիւնքի գարարը-նա գարշը իթիրազ իթմիշ վէ թահրի-րէն թէպտիգ օլունտըղը հալտէ, այնը իթիրազտա պուլընճաղընը պիլտիր-միշ տիր։

Պունտան ագտէմ Երուսաղէմ մաբ-բանլարընտան Տ. Սարգիս Վ. Աճէմ-եան՝ Պաղատա Բաթրիգ վէքիլէթինէ թաչին օլունմըշ իսէ տէ, Բաթրիգ Տ. Յարութիւն Սրբազան հաղրէթլերի՝ մամիլեյէ Տ. Սարգիս Վ.ին վանքատա պուլընմասընա լիւզում կէօթէրտիկինա-էն, Խառն Ժողով տիւնքի իմիմանը-նա՝ պու մէմուրիյէթէ Տ. Մովսէս եպսկ.ը թաչին իթմիշ, վէ մամիլեյէ տիւնքի իմիմատա հաղը պուլընաը-ղընտան, պու մէմուրիյէթի գապուլ էյ-լէմիշ տիր։

Սապէգ Բաթրիգ վէքիլի Տ. Սերովբէ վ. Սամուէլեան տախի քէնտի խիֆի մէմուրիյէթինէ տախը պիր թահգիգաթ իճրասընը թուլպ էյլէմիշ իսէ տէ, մեհլիս մամիլեյէյին եվվէլէնէ իսթիֆա խուսպ գապուլ օլունտըղը վէ քէնտի-սինէ պէր նօգտան աթթի իտէճէք վէ եախսա մէսում թուրթաճագ պիր սէպէպ սվեմատա օլմասընընը նագարը տիգ-գաթա ալարագ, պու թահգիգաթընը իճրասընտան սարթը նազար էյլէմիշ տիր։

—Բարա հաղրէթլերինին բուհանիլիք սիլքինէ կիրտիկինին 50նճի սէնէսի տէվ-բիյէսի միւնասէպէթիյլէ էրմէնի-Գաթօ-լիք ճէօմասթը նամընա սէնատի նէֆի-սէ սասրընտան պէր կիմիշ հօգա իհ-տա խիլէճէք տիր։

Տիկէր թարաֆտան Կ.Բաթրիգ հաղ-րէթլերի քէնտի նամընա պէր ուրար լհտա խաէճէկինտէն, մէգքիւր ուրար ի-մալ խիլիմիշ, վէ ախիրէն մանսէնեօր Թաչի տախի կէօրիւպ թագտիր էյլէմիշ տիր։

Շիւլի էրմէնի-Գաթօլիք գապրիսթա-նընա միւթէվէֆա կաթողիկոսլարը գապրը իւղէրինտէ եարբլամագ մագպէ-րէ իշիւն քէնտի թարաֆընտան 20000 ֆր. թախսիս էյլէմիշ տիր։ Գապրիս-թան գօմիսիոնը տախի քէնտի թարա-ֆընտան գապրիսթանը թանգիմինէ թէչեպպիւս էյլէմիշ տիր։

—Վիօլոն չալմագ խուսուսընտաքի մէ-հաբէթի մալիմ օլան Հայկ էֆ. կիւ-սէնեան, Գահիրէտէքի Օթել Գոնթի-նանթալտա յունվար 16ա պիր գօն-սէր վերմիշ վէ էրմէնի վէ եճնէպի բէք շոգ միւթէպէրան հաղը պուլընմըշլար տիր։ Պոզաս բաշա Նուպար մուամիլեյ-հին մէհաբէթինի թագտիր իտէրէք խա-նէօրնէ տավէթ էյլէմիշ վէ օրատա պիր խայլի քէտան հաղը պուլընտըգլարը հալտէ թէրենիմաթ իճրա էյլէմիշ տիր։ Կիւսէնեան էֆ. Իսքէնտէրիյէտ տախի պիր գօնսէր վերէճէք իմիշ։

—Գալաթա դպրոց դասընը 9 այ-լըգ հիսապ ճէվվէլի պու քէրրէ նէշր օլունմըշ տիր։ Պունտան անլաշըլմըզը-նա կէօրէ, եուամայն օլաուղը կիւնլէրէտ (18 տէֆա) թապագ հասըլթը 2621 ղ. վէ բէնճէնպիկ վէ բաղալ կիւնլէ-րի տէ 485 ղ. օլմըշ տիր։ Վէրիլէն հէսիյէի նագտիյէլեր տէ չունլար տիր։ Բաթրիգ Սրբազան 1 լիրա, դպրապետ Եդուարդ էֆ. Գարագաղեան 53 լիրա, Տիրան էֆ. Լօգմաճեան 5 լիրա, Եդ-ուարդ էֆ. Գարակէօզեան եէսիյէ հէ-տիյէ օլանան 30 լիրա, Գէրպէրեան գօնսէրվատէն 12 լիրա, Յակոբ Խսեան վէ Արամ Ադամրիկեան էֆ.լէր 1էր լի-րա, Օրթաքէյ Էրմէնի Գաթօլիք քիլի-սէսինէն եուամայն իշիւն 5 լիրա, Խաչքէյ Գալֆեան էյթամամանէսինտէն 150 ղ., մատամ Խարբութլանընն հոգեհանգիստ պատարագընտան 2 լի-րա, մատամ Մարիյա Թէրզեանընն պա-տարագընտան 80 ղ., քի ճէման 15230 ղ.։ Վուգու պուլան 9027 ղ. մէսա-րիֆ պունան թէնզիլ օլունտըգտա, դպրոց դաս 6203 ղ. թասարրուֆ իթ-միշ տիր քի, պունդն 5066 ղ.ը իլէ թահվիլաթ սաթթն ալընըգ, գոյա-սա 1137 ղ. մէկճաւա գալմըշ տիր։

Ս. ՓՐԿԻՉ ԽԱՍԹԱԽԱՆԷՍԻ

Հանգուցեալ Նշան էֆ. Մատաիչեանի յուղարկաւորութեան առթիւ փոխան ծաղկեպսակի հետեւեալ նուիրատուութիւններն եղած են Հիւանդանոցիս.—

Ցարութիւն էֆ. Աղանեան 108 ղ., Մկրտիչ էֆ. Խսեան 432, Երուանդ էֆ. Խսեան 108։

*** Հանգուցեալ Տրգրան էֆ. Եաս-սիփեանի յուղարկաւորութեան առթիւ փոխան ծաղկեպսակի 108 ղ. նուիրած է Հիւանդանոցիս Մկրտիչ էֆ. Ասատեան։ (Կնէ)

ԹԷԼԷԿՐԱՖ

Վիեննա, 13 փետր. — Պուլկարիա բրենոի Ֆերտինանտ հաղրէթլերի պու-բայա վասլ օլաբլար։

—Իմբէրաթօր Ֆրանց Յոզէֆ հաղ-րէթլերի քէնտի Ցարելանը միւնասէ-պէթիյլէ խոնէճէք մէսարիֆաթը թէն-գալ իտիլմէսի խուսուսընը պէյան իթ-միշ տիր։ Թէնգալ իտիլէն ագէ մուէսսիսաթը խայրխահանէյէ թէրք ի-տիլճէճէք տիր։

ԼՕՆՏՐԱ.— Գրալ Էտուարտ հաղրէթ-լերի մարտ իպթիտալարընտա Պարիյէ կիտէճէք վէ տէօրթ հաֆթա գատար օրատա գալճագ տըր։ Գրալ հաղրէթ-լերի ապարիտէ Միջերկլասնտա պիր սէյահաթ իճրա իտէճէք տիր։

ԲԱՐԻԶ.— Պերլինտէն ըբմէն իշար սլունտըղընա կէօրէ, խարիճկէ նազրը Մ. Բիշօնը տիրէն մէճլիսը մէպու-սանտա Ֆրանսանը խարիճի բալիթի-գասը հագգընտա իյրա իթմիշ օլաբզը նէթգ, Ալէման տէվլէրը հիւքիւմէ-թինտէ բէք կիւզել պիր թէեսիր հասըլ իթթիյի կիպի, Ֆրանսա վէ Ալէմանիա տարասընտա մանասէպաթը ասաթանէ օլուուղընը տախի թէէյիտ իտիյոր։

ՊԵՐԼԻՆ.— Շուլս պուլան պիր հա-վատտան կէօրէ, Ալէմանիա իմբէրաթօրը Վիլհէլմ հաղրէթլերի պիւթիւն Ալէման միւթթահլա հիւքիւմէթլերինին երբա-նը իլէ Ֆրանսա ժողէֆ հաղրէթլերի-նին յոքարէանը միւնասէպէթի իլէ Վիեննայա կիտէճէք տիր։

ԼՕՆՏՐԱ.— Գրալ վէ գրալիս հաղ-րէթլերի տարբլ 21ա Գօրբէհակա կի-տիպ օրատա 3 կիւն գալամագլար վէ պատէհու Նորվէկիայա կիտէճէքլեր տիր։

ԲԷԹԼԻՍՊՈՒՐԳ.— Զար հաղրէթլե-րինին վալիտէսի մարտ այընտա հէմբի-բէսի օլան Ինկիլթէրա գրալիցասը Ա-լեքսանդրա հաղրէթլերինի զիյարէթ ի-տէճէք տիր։

ԲԱՐԻԶ.— Իմբէրաթօր Վիլհէլմ հաղ-րէթլերինին իքինճի մախատը բրենս Այթել Բարիզէ զիյարէթինտէ, Բարիզ գուլամճլարընտան բէք չոգ հէյ սա-թըն ալմըշ տիր։ Կալէթալարըն պէյա-նընա կէօրէ, բրենս Այթել Բարիզտէ պուլընանը էսնասէ ֆէվգէլատէ մէմ-նուն գալմըշ տիր։

Բրենս Այթելին Բարիզտէն կէչտիկի՝ Պերլին վէ Բարիզ պէյնինտէ պիր իմ-թիսամ էմարէսի ատյա թելագրը իսիլ-միշտիր, հալպուքի խարիճիյէ նազրընա վէ ելիզէյէ զիյարէթ իթմէլերի թէք-զիպ իսիլիյոր։

ՕՍՄԱՆԼԸ ՊԱՆԳԱՍԸ

ԵՒԻԶՏԷ ԻՒԶ ՖԱՒԶԻ ԳՐԷՏԻ ՖՕՆՍԻԷ ԷՄԻՐՈՒԻՆ 1886 վէ 1903 ԹԱՀՎԻԼԱԹԸ

Ամրթի քէշիէսի 1 մարտ 1908

Պանգը Սամարնին Գալաթատաքի իտարէ մէրքէզիյէսի վէ Սթամպոլ վէ Պէյօղլը շիւպէլերի մասագալ պիր բրիմ իլէ (250 ֆր.) պաշա պաշ թէեսիյէսի մէհկէմէքինէ գարբը թահվիլաթը մէզ-քիւրէյլի թէեմին իթմէքտէ տիր։

Տէրսաատէթ 31 յունվ. 1908

Էֆէնտի,

Զագմագճըլարտա Կիրիալի Մուսթա-ֆա Բաշա խանընտա 48 նումէրօլը մա-ղազատա Պոզոս վէ Ստեփան Ճ. Կիւլէ-սէրեան իւնվանը ալթընտա տէվամ ի-տէն թթճարէթի չիրքէթիմիզի, պու քէր-բէ բիզալը թարաֆէյնէ փէխս իսէրէք, հիսսէմէ այիտ էմթատա պէտէլինի չէրի-քիմ Ստեփան էֆէնտիտէն նազանէն վէ թէմամէն ալտը, պէնանէնալէյ հ'էմթա-յը մէվճուտ, տուլյունանթ վէ զիմէմթ պատէմա եալընըզ Ստեփան էֆ. Ճ. Կիւլէսէրեանա այիտ վէ միւնասիբը օլ-տուղընը իլան էյլէրիմ։

ՊՕՂՈՍ Ճ. ԿԻՒԼԷՍԷՐԵԱՆ

28/10 փետրվ. 1908

Տէրսաատէթ 3—2

ԻՀԹԻՅԱԹ ՍԱՆՏՂԸ

ՎԻՆԸՐ ՊԱՆԳ ՖԷՐԱՅՆ

ՏԷՐՍԱԱՏԷԹ ՇԻՊԷՍԻ

Գալաթա վէ Սթամպօլ

Սեր-մայէսի 130 գլեան ֆունտ

տեսգի գլեսոս տրը.

Իսիբնթ՝ Բուէլդէն 37,300,000

ֆունտ տրը.

ՊԱՇԼԸՃԱ ՇԱՐԹԼԱՐ ՇՈՒՆԼԱՐ ՏԸՐ

Թէպլիսթաթ՝ ալթուն զուրուշ իւղէրինէ օլամագ տրը, վէ 50 զուրուշտան աշագը թէպլիսթաթ գապալ օլունմայամագ տրը։

Վինը Պանգ Ֆերֆ՝ պու կիւնքի գա-բարա կէօրէ եաւընըզ 1000լիրայա գա-տտրը մէպլաղ թէսլիմ իտէն իշիւն 100տէ 3½ վէ պու մըգտարը թէճավուզ իտէն պագգրյէսի իշին անճագ 100տէ 3 ֆայիզ վէրէճէճէք տիր. մամաֆիհի, բարա թէ-լիմ իտէճէք զէվաթը 15 կիւն եվվէլ մահալլի կաղէթալարըյլա խապէրտար իթմէք չարթըյլա մէզքիւր ֆայիզի թէնզիլ վէ եա թէզնիտէ մուխթար տրը։

100 լիրան Օսմանիտէն ալաղը օլան թէսլիմաթ՝ խթէնիլտիկի անտէ իտատ օլընապիլիր։

Գունտան եօգարըգի մէէխուզաթ՝ վէ վէլինտէն վէրիլճէճէք պիր թահրիրի ի-շարա թապի տիր. չէօյլէ քի,

Լիր. Օսմ.	Լիր. Օսմ.	գատտար	
100	150	3	կիւն եվվէլ
151	200	6	» »
201	500	10	» »
501	1000	15	» »
1001 վէ պունտան եօ-գարը իշիւն		30	» »

Վինը Պանգ Ֆերֆն իսթէտիկի անտէ ճըզատտան կէօրիւլէն ալաճաղը սահիպը մէվտուաթա թէէտիյէ իտէրէք, մէր-գումը հիսապընը գարամագ հագգընը մուհաֆզա իտէր։

Վինը Պանգ Ֆերֆ՝ ագբլպալիդ օլմա-յան նամընա տախի ճըզտան վէրէպիլիր, պու թագտիրտէ մէէխուզաթը անճագ եվվէլճէ թային իսիլէն վէլի վէ եա վատի իճրայէ սէլահիյէթտար տրը։

Իհթիյաթ սանտըղընան մատատ Վինը Պանգ Ֆերֆն պանգա մուամէ-լաթը իճրա իտէր։

ԹԻՒՃԱՐԻՑԷ

ՏԷՐՍԱԱՏԷԹ

ԹԻՃԱՐԷԹ ԲԻԱՑԱՍԸ

ՊՈՒՂՏԱՑ	Բարա
Գիրինճի պէյաղ օգգասը	49 -50
Լքինճի » »	48 -
Մախլութ »	47 -
Զավտասը »	44 -46
Սէրի պիրինճի »	54 -55
» օրթա »	52 -58
Մախլութ սէրի »	50 -

Պու կիւն 6 վակօն Անասու-լու պուղտայը վիւրուտ իթ-միշ տիր։

ՈՒՆ	Ղրշ.
Եէրլի գըրմա Ա. չուվալ	098-
» » Բ. »	96-

Փէրիզ

Օգգասը 23½-24 բարա։

ԱՐԲԱ

Տանիւպ քիլէսի	17½-18½
Բումէլի վէ Մէրսին	17 -18

ԲԱՄԲՈՒԿ ԲԻԱՑԱՍԸ

Լիվերբուլ 12 փետր.

Ցունվար փետր.	5.79
Ցունիս յուլիս	5.77

ՊՈՒՂՏԱՑ ԲԻԱՑԱՍԸ

12 փետր.

Նիւ-Եօրգ հաղը	102.
» յուլիս իշիւն	101.1.2
» փետ

ԱՆԱՏՕԼՈՒ ԾԲՄԷՆՏԸՓԷՐԻ
ՀԱՖԹԱԼԸԳ ՀԱՍԸԼԱԹ ՃԷՏՎԷԼԻ

ՀԱՑՏԱՐ ԲԱՇԽ—ԻՆԳԱՐԷ ԽԱԹԹԸ
Գնահ հաֆթա 1908 յունվ. 22էն յունվ. 28է գատար
Խաթթըն ուզունլըղը 578 քիլոմէթրօ
Սէնէվի քիլոմէթրօ հասրլաթը

ՆԱԳԼԻՑԱԹ	Սէնէի հաղբրէ Ֆրանգ		Սէնէի մազիյէ Ֆրանգ		Ֆարգ Ֆապլա Ֆրանգ		Ֆարգ Նօգսան Ֆրանգ	
Պալէատէ զիբր օլլանան հափթատա	5,516	03	6,037	20			521	17
Իլք հափթալար	6,471	28	11,780	88			5309	60
Ցունվար 1էն պէրու	6,232	46	10,344	96			4112	50

ԷՍԿԻՇԷՀԻՐ—ԳՕՆԵԱ ԽԱԹԹԸ
Ուզունլըղը 445 քիլոմէթրօ
1907 յուն. 22էն յուն. 28է գատար

ՆԱԳԼԻՑԱԹ	Սէնէի հաղբրէ Ֆրանգ		Սէնէի մազիյէ Ֆրանգ		Ֆարգ Ֆապլա Ֆրանգ		Ֆարգ Նօգսան Ֆրանգ	
Պալէատէ զիբր օլլանան հափթատա	2,657	54	1,356	60	1300	94		
Իլք հափթալար	4,408	69	4,193	75	214	94		
Ցունվար 1էն պէրու	3,970	90	3,484	46	486	44		

ԳՐԷՏԻ ԼԻՕՆԷ
ՍԷՐՄԱՅԷ 250,000,000 ՖՐԱՆԳ

1907 ԴԵԿՏԵՄԲԵՐ 31 ԹԱՐԻԽԻՆՏԷՐԻ ՊԻԼԱՆՉՕՍԸ ՏԸՐ.

ՄԱԹԼՈՒՊԱԹ	Ֆրանգ	Սթ.
Ծախսըգատա վէ պանգալարատա նուգատա	150,060,798	98
Ծախսըգատա պուլընան սէնութ	1,691,851,697	83
Ւրբօր	295,685,648	30
Հիսապը ճարի	564,114,687	25
Հիսապ վէ պօնօ վէ թահվիլաթ վէ էսհամ	8,281,825	54
Եմիալը զայրը մէնգուլէ	35,000,000	»
Եմի իւղէրինէ աչըլան հիսապալար	48,668,011	87
Նեքիւն	2,196,662,669	77

ՏՈՒՑՈՒՆԱԹ	Ֆրանգ	Սթ.
Ֆեբօղիթօ վէ աչըգ պօնօլար	679,948,810	12
Հիսապը ճարի	862,928,637	95
Գպգալ օլուշան բօլիցալար	132,203,529	05
Վատէի մուայյէնէ իլէ տեբօղիթօ վէ պօնօլար	50,115,293	43
Եմի իւղէրինէ աչըլան հիսապալար	96,466,399	22
Իհթիյաթ ագչէսի	125,000,000	»
Սերմայէ	250,000,000	»
Նեքիւն	2,196,662,669	77

Այրնա մուհասէբէ օլտուղը թաստիգ օլունըր։
Մեճլիսը իսարէ բէհօր է. ՊէթԷՆՕՏ
Մեճլիսը իսարէտէ մուրախաս ազալար
է ՏՄ. ՖԱՊՐԻԼԻՍ վէ Գ. ՊՐԷՆԴԱՌ

ՎԻԵՆՆԱ ՊԱՆԳ ՖԷՐԱՅՆ
Սէրմայէ 130,000,000 գուլդեն (քեամիլլէն թէէսիյէ օլունմըշ)
Իհթիյաթ ագչէսի 37,300,000 գուլդեն։

1869 սէնէսինտէ թէէսիս օլունըպ, մէրքէզը իտարէսի Վիէննատա պուլընմագտա վէ միւլգագաթը էյլէմէտէ 12 իտարէխանէսի պուլընմագտա տըր։

ՇԻՊԵԼԼԻ.—Բրակ, Կրաց, Գրին, Օսիկ, Գուտա-Բէչթա, Լէմպերկ, Զէլնօվիչ, Գլակենֆուրթ, Գիլից-Գիաալ, Գարլսպատ, Բիլսէն, Բրօշնից, Սէն-Բօլմէն, Թէպլից, Վիվլաֆ վէ Վիէնէր Նէսշթատ։

ՏԷՐՍՍԱՏԷԹ ՇԻՊԵԼԻ

Գալաթատա իտարէխանէսի՝ Գամանթօ խանընտա Աւսթրիա բօսթախանէսի իւզերինտէ,

Սթանպալ իտարէխանէսի՝ Էլբաթթիպխան Գիւլիւք Աշիր էֆ. օգգաղընտա։

Վիէնէր Գանգ Ցերայն՝ պանգայա միւթէալլիգ քեամֆէի ումուրլա մէշղուլ օլուր, էգմիմէտ գօնթ գուրան աչար, թահվիլաթը հրֆզ վէ տէբ իտեր, գըյմէթի թահվիլաթ բէհն պըրագագ մուգապիլինտէ գօնթ գուրան իլէ ավանս վէրիր, չէք իխրաճ, հէվալէլէր իթա վէ թէլեկրաֆլա թէէսիյաթ իձրա իտեր, պօրսայա միւթէալլիգ մուամէլաթ Տէրսաատէթ վէ պիլուսմամ մէմալիքը էճնէպիյէ բիացալարընտա թահվիլաթ ալը՝ սաթըմը, գուրօն վէ թահվիլաթ գուրօնլարը սգօնթօ վէ թահսիլ իտեր, ումում բիացալար իւզերինէ բօլիցա ալը վէ սաթար, էմրէ մուհարբէր վէ վատէի պօնօլար ալը։

ՄՈՒԱՄԷԼԱԹ ԶԷՄԱՆԸ

Հէր կիւն էյլէնտէն եվվել սաթ 9½տան էյլէնտէն սօնրա սաթ 4է գատար։

Ճումատ կիւնլերի 9½տան 1է գատար։

ԻԼԱՆԱԹ

Ղուրէպատի Միւլիմէյն խառթախանէսի իշլեն միւպայէսընա լիւզում կէօրիւնէն 508 սաէտ եուն զուշղրն պէհէրի 8 ղ.տա թալիպի էօհսէրինտէ պուլընըշղընտան վէ շուպաթըն 4ինէի բազար էրթէսի կիւնինէ գատար 100սէ 5 վէ իքի կիւն զարթքընտա տա 100սէ 10 թէնզիլ գապալ օլընըպ հատար լայզէնը պուլուղը թագտիրսէ իհալէի գաթիյէսինին իհրաը մուգաբրէր պուլընտրզընտան, նօգսանընյա իթա իթմէք իսթէյէնլէրին՝ 100սէ 10 նիսպէթինտէ թէէսրն ագչէլէրինի վէ եախսա միւթէպէր վէ մուսատագ քեֆալէթնամէյէրինի համիլէն էյտամը թաթիլիյտէն մատատա հէր կիւն սաթ 10ա գատար մէճլիսը իտարէի էվգաֆա միւրաճաաթ էյլէմէլէրի։

20 քեն. սանի 323 3—1

ԷՎԳԱՖԸ ՀԻՒՄԱՑՈՒՆ

Պէտէլէրինին նըսֆը լիրա 100 ղ.տան նագտէն վէ նըսֆը տիրէի էվգաֆը Հիւմայունա մախսուս սուրէթի վէ սերկի իլէ խյթա օլունմագ իւզրէ զկրտէ մուհարբէր մահլիւլաթը պէրմուճիրը նիզամ տէօրթ հափթա իլանընտան 323 սէնէսի քեն.սն.ին 21ինի կիւնինտէն քեն.սն.ին 28ինի բզ. էրթէսի սաթ 10ա գատար 1ինի հափթա իլանընտա միւզայէսէլէրի իհրա գէլը նագաղընտան, թալիպ օլանլարը վէ տահա զկյատէ մալիմաթ ալմագ խաթէյէլէրին՝ գըյմէթը մուխամմէնէնին էօչրիւնէ մյուավի թէէմին ագչէլէրիլէ պէրտագեր էվգաֆը Հիւմայուն Մահլիւլաթ իտարէսինէ միւրաճաաթ էյլէմէլերի։

Գըյմէթը
մուխամմէնէսի

..1802.. պէտէլը միւզայէտէսի 1000
—Իսկիւսարտա Սէլամի Ալի էֆէնտի մահալլէսինտէ 395 վէ 397 նօմէրօլը 1 գբթա արսանըն սիւլտան հիսսէսի. Բահմի։

..10000.. պէտէլը միւզայէտէսի 6000.— Իսկիւսարտա Իհսարէթ մահալլէսինտէ Օրթա սօգաղտա 7 նօմէրօլը թահմինէն 924 գբրա 1 գբթա արսանըն թէմամը. հահի Մահմուտ։

..11388.—Պէշիքթաշտա Սինան Բաշի Աթիգ մահալլէսինտէ Խաս Ֆրուն սօգաղընտա 7 վէ 9 նօմէրօլը ալթընտա 1 պաղ տիւքեանը միւշթէմիլ 5 օտայը հավի 1 պաղ մէնզիլին սիւլ հիսսէսի. հահի Հիւսէյին։

..32500.—Թօքհանէտէ Հահի Մէսիհի մահալլէսինտէ Գիւլխան սօգաղընտա 10 նօմէրօլը 7 օտա թահմինէն 980 գբրա պաղէյի միւշթէմիլ տիչաղ 1 պաղ մէնզիլին 2½ հիսսէ իթիպարբյա 6 պուչուգ հիսսէսի. հահի Էհմէտ։

..1000.. պէտէլի միւզայէտէսի 600.—Թօքդաբուտա Պայազիտ Աղա մահալլէսինտէ Հալաճ սօգաղընտա 33 նօմէրօլը 1 գբթա արսանըն թէմամը. հահի Ահմէտ։

..6667.— Զարշուի Քեպիրտէ Սէբահի սօգաղընտա 10 վէ 12 նօմէրօլը միւլք մա կէտիք 2 պաղ տիւքեանըն սիւլ հիսսէսի. հաֆըզ Մէհմէտ։

..12502.—Շահզատէ Պաշընտա Էմին Նուրէտտին մահալլէսինտէ Շահզատէ Պաշը ճատտէսինտէ 225 նօմէրօլը ֆեվգինտէ 1 օտայը հավի վէ չէհրի 140 ղ. քիրալը տիչաղ 1 պաղ տիւքեանըն նըսֆ հիսսէսի. էօրիւհի Հիւսէյին։

..6667.—Օրթաքէօյտէ Անպարլը Տէրեատ Զայը սօգաղընտա 2 նօմէրօլը 8 տէօնիմ 1 գբթա պօսթանըն սիւլ հիսսէսի. Աշկի։

ՄԷՍԱԺԸՐԻ
ՍԱՐԻԹԻՄ

ՀԱՖԹԱԼԸԳ ՍԷՖԷՐԼԷՐ

Անատօլու լիմանլարբյա Թաթամ, Օռէնա, Տէրսաատէթ, Իզմիր, Սէլանիք, Շիրա, Բիրէ, Բաթրաս. Մարսիլիա, Հավր, Տիւնքէրք, Լօնտրա վէ Տէրսաատէթ իլէ Սուրիա վէ Մըսը արասընտա մունթազամ սէյր ու սէֆէրլէր։

ՎԻՒՐՈՒՏԻՆԼԻ ԳԼԻԼԷՆԷՆ ՎԱՒՕՐԼԱՐ

Ալաֆր. փետր.ըն 16նը բազար կիւնիւ «Պոսֆոր» Մարսիլիատան։

Ալաֆ. փետր.ըն 19նը չըշն. կիւնիւ «Պաղատատ»՝ Մարսիլիատան,

Ալաֆր. փետրվ.ըն 13ճի բէնճէնպիկ ագչամը «Սախալիէն» Սուրիա խաթթընտան։

ՀԱՄԷՐԻԿԷ ԻՍԹՃԷՊ ՎԱՒՕՐԼԱՐ

Ալաֆ. փետրվ.ըն 12ճի չըշնվ. կիւնիւ էօյլէնտէն սօնրա ալաֆ. սաթ 4ստ գաբթան էմպերթին սիւվար օլտուղը «Պաղատատ» վաբորը՝ տօղրուտան տօղրույա Օռէսայա։

Ալաֆրանկա փետրվարըն 17ճի բ.երթէսդաշամը ալաֆր. սաթ 4ստ գաբթան Մարարտըն սիւվար օլտուղը «Պոսֆոր» վաբորը՝ Սամսուն, Թրապիզոն վէ Պաթումա։

Ալաֆր. փետր.ըն 14ինճի ճումատ կիւնիւ ագչամ ալաֆր. սաթ 4ստ գաբթան Լէմնոսէրին սիւվար օլտուղը «Սախալիէն» վաբորը՝ Իզմիր, Բիրէ, Նաբուլի վէ Մարսիլիա։

—

Գումբանա՝ տօղրուտան տօղրույա Բարիզ վէ Բարի-Լիոն-Մէթիթէռանէ շըմենտիֆէրինին էն իշլեք սթանսիօնլարը իշլեն ատախ պիլէթ վերէպիլիր։

Եուրոպա Ռատխա վաբորլարը իլէ

1ինճի մէվգը.— Բարիզ իշլեն 275 ֆր., Մարսիլիա իշլեն 260 ֆր.։

2ինճի մէվգը.— Բարիզ իշլեն 200 ֆր., Մարսիլիա իշլեն 160 ֆր.։

Թիւճարը էլիսը նագլ իսթէ վաբորլարը իլէ

1ինճի մէվգը.— Բարիզ իշլեն 200 ֆր., Մարսիլիա իշլեն 160 ֆր.,

Ֆամիլիա իլէ կիսէնլէր իշլեն խուսուսի շարթլար իլէ սուհուլեթ իարազ օլունարը կիպի, ազիմէթ վէ ավանէթ պիլէթի տախի վերիլիր։

Տահա միւքեմմել մալիւմաթ վէ թափիլաթ ալմագ իսթէյէնլէր՝ Գալաթատա Մօմխանէսէ Սիրէ Ֆրանսէզատ մէլբեզ ռանթիէսինին վէ Սթանպալտա Պաղչէ Գարաւտա կէօմրիւք գուրպինտէքի մէճլիսինէ մուրաճաաթ իսթէմէք։

''ՃԷՐԻՏԷԻ ՇԱՐԳԻՅԷ,,
ՄԱԹՊԱԱՍԸՆՏԱ
ԹԻԽՈՒԹՃԷ՝ ԷՐՄԷՆԻՃԷ
Վէ
ՖՐԱՆՍԸԶՃԱ
ԷԼԷՐ ՏԷՐԻԼԻՒ
ԳԱԼԹ ՏԸ ՊԻՉԻԹ
ՍԻՐՔԻԻԼԷՐ, ԱՆԹԷԹ
Վէ
ՏԻՒՑԻՒՆ
Վէ
ՃԷՆԱԶԷ ՊԻԼԷԹԼԷՐԻ
Վէ հեր տիւրլու
ԹԻՃԱՐԷԹԱՆԷ ԻԼԱՆԱՄԷԼԷՐԻ
Վէ սահր պունա միմասիլ էվրագ թապը փիյաթա միւշթերիլերը մէնսուբ իսթէնէք սուրէթտէ տէրէօհսէ օլունուր։
Թաշլըգրտան դոխի օքՖԷԼԼՇ
էտաղ օլունար

ԽԸՏԻՎԻԱ ՄԱՑԼ ԳՈՒՄԲԱՆՆԱՍԸ

Գաբթան կաթէչէնին սիւվար օլուղը «Օսմանիյէ» վաբորը՝ ալաֆր. փետր.ըն 9ընը բազար կիւնիւ էօյլէնէսնօնրա ալաֆր. Յտէ Իզքենտէրիյէտէն Տէրսաատէթէ կէչէտէք վէ ալաֆրանկա փետր.ըն 11ինճի սալը կիւնի էօյլէնտէն սօնրա ալաֆ. սաթ 4ստ Տէրսաատէթտէն հարէքէթլէ Միտիլլի, Իզմիր, վէ Բիրէյէ օղրայարագ Իզքենտերիյէյէ միվասէլէթ իստէնէք տը։

Գաբթան Ֆէնտէյէն սիւվար օլուղը «Սախալիէ» վաբորը՝ ալաֆր. փետր.ըն 6ինճի չարշէնպիկ կիւնիւ Տէրսաատէթէ միվասէլէթ վէ փետր.ըն 8ինճի ճ. էր. կիւնիւ էօյլէնտէն սօնրա ալաֆ. սաթ 4ստ կէլիպոլը, Զանագգալէ, Միտիլլի, Իզմիր, Սագըզ, Բատրա, Մէրսին, Իզքենտերան, Թարսալուս, Գէյրութ, Հայֆա, Եաֆա, Բօրթասրտ օղրայարագ Իզքենտերիյէյէ հարէքէթ իստէնէք տը։

Վաբորտա էլէքթրիգ զըյասը պուլընտըրըլմըշտը կիպի, եէմէքլէր պիրինտի նէվ օլուգ, սուրա իւզերինտէքի շարագ տախի մէճճանէն վէրիլէճէք տիր։

Գաբ պապաէ գիյատ թափիլաթ իսթէյէնլէր՝ Գալաթատա Բրնիթ իւզերինտէ Մէյմանէթ խանընտաքի մէրքեզ ռանթիէսի վէ եախսա Սթանպալտա Վալիտէ Սուլթան խանընտաքի շիպէյէ միւրաճաաթ իթմալի տիրլեր։

Մեսուլ Իսլէրթ
ՅԱԿՈԲ ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ

ՇԱՐԳ
ՏԷՐՍԱԱՏԷԹ ԻԼԷ



1907 ալաֆ. Նոյեմբեր 1էն Իթիպարէն եէնի իլանա տէկին եօլ թարիֆասը.

ՇԸՄԷՆՏԸՓԷՐԼԷՐԻ
ՔԻԻԶԻԻՔ ԶԷՔՄԷՃԷ

ՄԹԱՐՊՕԼՏԱՆ ՔԻԻԶԻԻՔ ԶԷՔՄԷՃԷՆԷՆ

ՆՈՒՄԷՐՕ ՍԹԱՏԻՕՆ	62	8	10	12	14	16	18	20	22	24	26	28	30	32	34	36	38	40	42	42	44	46	46	48	50	52
	Սպասման էօյլէնէ գատար											ՎԱԳԹՕՐ ՀԱՐԷՔԷԹ							Էօյլէնտէն ագշամա գատար							
Մթամպօլ	6 09	6 47	7 21	7 56	8 23	8 56	9 21	9 54	10 31	11	12 05	1 04	1 51	2 16	2 43	3 30	3 57	4 24	4 52	4 52	5 23	5 52	5 52	6 23	6 50	7 20
Գումգապու	6 24	6 57	7 41	8 06	8 38	9 06	9 30	10 12	10 41	11	12 45	1 14	1 41	2 26	2 54	3 41	4 07	4 34	5 02	5 06	5 33	6 02	6 06	6 33	7	7 30
Եէնիգապու		7 01	7 45	8 10	8 42	9 10	9 40	10 17	10 45	11 53	12 19	1 18	1 45	2 50	3 18	3 4	4 11	4 38		5 10	5 37		6 10	6 37	7 04	7 34
Սամաթիա		7 07	7 51	8 15	8 47	9 15	9 45	10 25	10 54	11 58	12 24	1 23	1 50	2 36	3 03	3 49	4 16	4 43		5 15	5 42		6 15	6 42	7 09	7 39
Եէսիլգուլէ	6 43	7 12	7 56	8 24	8 52	9 22	9 48	10 29	10 56	11 43	12 29	1 28	1 53	2 41	3 08	3 54	4 21	4 48		5 18	5 47		6 18	6 47	7 13	7 44
Մագրիքէօյ	7	7 37	8 11	8 37	9 09	9 31		10 41	11 05	11 51	12 31	1 40		2 53	3 21	4 07	4 33	5 01	5 30		5 59	6 30		6 59	7 25	7 56
Ալյոթէքեաոօ	7 18	7 47	8 21		9 21			10 51		12 07		1 32		3 03			4 45		5 30		6 09	6 30		7 11	7 35	8 06
Գիւլիւք Զէքմէճէ	7 28				9 29					12 11		2					4 13							7 19		

ԳԻՒԼԻՒՔ ԶԷՔՄԷՃԷՆԷՆ ՄԹԱՐՊՕԼ

ՆՈՒՄԷՐՕ ՍԹԱՏԻՕՆ	9	11	13	15	17	19	21	23	25	27	29	31	33	35	37	39	41	43	45	47	49	51	53	55	57	61
	Սպասման էօյլէնէ գատար										ՎԱԳԹՕՐ ՀԱՐԷՔԷԹ							Էօյլէնտէն ագշամա գատար							
Գիւլիւք Զէքմէճէ			6 39							9 51					12 51		2 28					4 59				7 20
Ալյոթէքեաոօ	6 18		6 50	7 27	8 01		8 26	8 59		10 02			11 17		1 02		2 39		3 55			5 10		6 10	6 45	7 35
Մագրիքէօյ	6 30		7 02	7 39	8 13		8 38	9 11		10 14	10 39		11 29	11 53	1 14	2 24	2 51	3 37	4 07	4 31		5 30	5 57	6 22	6 57	7 54
Եէսիլգուլէ	6 45		7 14	7 54		8 26	8 50		9 24	10 26	10 51	11 14	11 41	12 04	1 26	2 39	3 06	3 52	4 19	4 46	5 18	5 45	6 18	6 45	7 12	8 16
Սամաթիա	6 49		7 18	7 58		8 30	8 54		9 28	10 29	10 58	11 17	11 44	12 07	1 29	2 42	3 10	3 55	4 22	4 49	5 21	5 49	6 21	6 48	7 16	
Եէնիգապու	6 54		7 24	8 03		8 35	8 59		9 33	10 34	11 03	11 22	11 49	12 12	1 34	2 47	3 15	4	4 27	4 54	5 26	5 54	6 26	6 53	7 22	
Գումգապու	6 59		7 29	8 08	8 31	8 40	9 04	9 29	9 38	10 02	10 39	11 08	11 27	11 54	12 17	1 39	2 52	3 21	4 05	4 32	5	5 31	6	6 31	6 58	7 28	8 34
Մթամպօլ	7 07		7 37	8 16	8 39	8 48	9 12	9 37	9 46	10 10	10 47	11 16	11 35	12 02	12 25	1 47	3	3 29	4 13	4 40	5 08	5 39	6 08	6 39	7 05	7 36	8 43

Իսթթար.—Եէնի իլանա տէկին 10, 12, 16, 34, 36, 9, 13, 29, 43 վէ 47 նումէրօլը գաթթարլար՝ եալընըզ 1 տագիգա Զէյթունբուրունընտա տուրաճագլար
Թէք օ գատար հէվալէլի օլմայան եէրքէր՝ պիրա իսթիմնա հեր գաթարտա գապալ օլունաճագլար տըր. լաքին հէվալէլի օլան եէրքէր՝ եալընը
61 վէ 62 նումէրօլը գաթթարլարտա գապալ օլունաճագլար տըր։
Շարգի էվրօբանին վագթը՝ Տէրսաատէթի սաաթը լուղերինէ 4 տագիգա իլէրի տըր։

ՕՍՄԱՆԼԸ ՍԻԿԻԼԻԹԱ
ՇԻՐՔԷԹԸ ՈՒՄՈՒՄԻՑԷՍԻ

1892 2/14 օգոստոս (20 սէֆէր 1310) թարիխի ֆէրմանը Հիւմայունը ճէնապը Բատրշահի մանթաղը միւնիֆիճնէթ թէչէքթիւ իթմիշ տիր։

Գալաթատա Հէզարէն սօգաղընտա Գօ-Օքերթիվ մաղազասը գալշըրընտա քեսին Նազը խանընտա 14 նումէրօլը իտարէի մէրքեզկյէյէ վէ մէկազքի աթիկէյէ միւրաճաաթ օլունապիլիր։

Սթանպօլտա Նէնիճամի ավլուսընտա Պանգը Օսմանի շիւպէսի։
» Պաղչէ Գարաւսընտա Իբրահիմ խանընտա 10 նումէրօտա Սատօգ Բօսթիթի էֆ.։
» Վէզնէէֆիլէրտէ Ապտի պէյ վէ գումրանեասը։
» Պաղչէ Գարաւսընտա Էմին Էօնինտնտէ Իզմիր սօգաղընտա Այմէլօղլու էֆ.։
» Իզզէթ Բաշա խան իհսան պէյ։
Գատրքէօյիւնտէ Զաբշը ճատտէսինտէ Քեամիլ էֆ.։

Գատրքէօյիւնտէ Մօտա ճատտէսինտէ Անթիբա էֆ.։
Պէօյիւքտէրէտէ Ա. Տէմարքի էֆ.։
Պէյօղլունտա Ճատտէի Բէպիրտ Օսմանը Պանգասը շիւպէսի։
Էրէնքէօյիւնտէ Բօսթա վէ Թէլեկրաֆ շիւպէսի գուրպինտէ Թէոլօկոս Նանիտէս էֆ.։
Շիշլիտէ Պէյիւքտէրէ ճատտէսինտէ 137 նումէրօտա Է. Բօսթի էֆ.։
Գալաթատա Թիւնէլ խանընտա 12 նումէրօտա Ա. Բիրժանց էֆ.։
Բէնտիքտէ Բ. Սամարբրա էֆ.։
Պէօյիւք Ատատա Բէսսալ էֆ.։
Մագրիքէօյիւնտէ Սթամսիոն ճատտէսինտէ Ա. Անկելիտէս էֆ.։

ՎԷՆԱՆ ՖՕՑՈՒՃԵԱՆ

Սթանպօլտա Պաղչէ Գարաւսընտա ճէլալ Պէյ խանը իթթիսալինտէ Ն° 1 Զէֆթէ Ընգըլէթ մաղազասը.
ԿԷՕՋԷ ՎԷ ՃԷՐԳԱՀԼԷՂԱ ՄԻՒԹԷԱԼԼԻԳ ԱԼԷԱԹ ԹԻՒՃԱՃԱՐԸ

Մէղքիւր մաղազատա կէօզէ վէ հէրրահլըղա միւթէալլիգ էնվահ ալէաթ ու էտէվաթ թօրտան վէ բէրաքէթէ օլարագ ֆիւրուսիթ օլունը։

Էգմիմէտ եուսուլագ վէ սերթ լասթիգտէն (գաուչուտան) մամուլ մէվտատը միւթէլիթէ, գասրգ պաղլարը, էնվահ չիրինկալար, էլէքթրիգ մաքինալարը, մրան իւլ հավա (պարսմէթր), միզան իւլ հարարէ (թէրմօմէթր) վէ էյի ճինս կէօզլիքլէր պուլընմագտա տըր։

Մ. Վէնսան Ֆօյաճեան՝ հէր նէվ սըբարըճաթ վէ թամիրաթը էհվէն ֆիյաթ իլէ իճրա վէ տէրէօհսէ իտէր։

ՊԱՂՏԱՏ ՏԷՄԻՐԵՕԼԸ
ՃԻՐՔԷԹԸ ՃԱՀԱՆԷԻ ՕՍՄԱՆԻՑԷՍԻ

1907 սէնէսի սեպտ.ին 1ինճի ճումատ էրթէսի կիւնինտէն իթիպարէն ամէտշիւտ իտէնէք գաթարլարըն հարէքէթինի միւպէյյին վագթնամէ տիր,

ԳՕՆԵԱ-ԷՐԷԿԼԻ-ՊՈՒԼԿՈՒՐԼՈՒ ԹԱԹԹԸ

Էյնա վէ եօլմու գաթարբլ Ն. 622		Սթ.	Տգ.
Գոնեա	սպկ. հար.	12	30
Գաշին խան	»	1	1
Զօմրա	»	1	45
Արբզ էօրէն	»	2	13
Մանտասուն	»	2	42
Գարաման	միվ.	3	13
	հար.	3	28
Սիտրօվա	»	3	54
Ալյանանը Տէլպէկնտ	»	4	44
Ալաճա	»	5	20
Էրէկլի	միվ.	5	45
	հար.	6	5
Գուլկուրլը	ագշ. միվ.	6	20

Էյնա վէ եօլմու գաթարը Ն. 621		Սթ.	Տգ.
Գուլկուրլը	ագշ. հար.	6	35
Էրէկլի	միվ.	6	53
	հար.	8	50
Ալաճա	»	9	17
Ալյանանը Տէրպէկնտ	»	10	1
Սիարօվա	»	10	43
Գարաման	միվ.	11	7
	հար.	11	22
Մանտասուն	»	11	55
Արբզ էօրէն	»	12	24
Զօմրա	»	1	
Գաշին խան	»	1	36
Գոնեա	ագշ. միվ.	2	5

ԻՆՃԷ ՍԱԶ

Պէյօղլունտա Սրօնէք պիրախանէսինտէ պունտան պէօյլէ ճումատ վէ բազար կիւնլերի սաաթ 9ատն վէ պալօ օլարը կէչէլերի սաաթ 12ուն սաղահա գատար քէմանի Աշգի էֆ.նին 8 թիչիլիգ ինճէ սազ թագտը թարաֆընտան իճրաի ահէնք իսթէճէք տիր։8—2

ԷՕՔՍԻՐԷՆԼԷՐԵ
ԳԱԹԹԱՆ ՀԱԳԳԸ ԷՖԷՐԷՍ

Էվրօբատան կէլէն գաթրան սուլտրընը քեաֆիֆէսինէ էգէր ճիհէթ միւրաճաճ օլուպ, Ամերիկա սէնայի սէրկիսինտէն կիւմիւշ լիյագաթ միտալեասընա մազհար օլմըշ տըր։ Թամամ լաթիֆ ուլուպ, մկյտէյի գաթէն պոզմազ։

Մէչհուր Օսմանը վէ էճնէպի թագիպլէրին մազհարը թագտիրի օլտուղը կիպի, էգճիմէտ միւթէվէֆա Տօգթ. Խօրատանճեան էֆ.նին թագտիրնամէսնէյէ բիւահանիյէթի թասվիպ վէ մեբքթեպը թըպպիրէյի Շահանէ տախի թասվիգ էյլէմիշ տիր։

Իշիլեճէք ու տէրունինէ պիր գահվէ գաշրը տթըլտրգտա, պուլաշրգ խասթալըգլարտան վրգայէ վէ մուհաֆազա խէր։

Կէօյիւս նէզլէրինէ, էօքսիրիւլէրէ, ենֆլուենցայա, պրոնշիթլէրէ, նէֆէս տարլըզընտա, վէրէմին պաշլանկըճլարընտա, տերի խասթալըգլարընտա վէ իտարա եօլու բահաթրզալըզընտա ֆիտէպախշ տըր։

Սթանպօլը պիլիմէմէ մէշհուր տէբ վէ էճզախանէլերինէ պուլունը։
Սթանպօլտա ֆիյաթը 5 ղրշ. տըր։